

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
նչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

281.6g

U-15u

31

Տ Ե Ս Ի Լ

Ս. ՍԱՀԱԿՅԱՆ ՊԱՐԹԵՆԻ

81.64

U-54

04 NOV 2009

281.69

-U-15u


Տ Ե Ս Ի Լ

Ս. ՍԱՀԱԿԱՅ ՊԱՐԹԵԻԻ

Զ Ա Ն Ի Ի Ք

Հ. ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԳՍԵԱՆ

ՄԻԹԱՐԵԱՆՑ



Վ. ԵՆԵՏԻԿ Ս. ՂԱԶԱՐ

1932

25 JUL 2013

9631

Տ Ե Ս Ի Լ

Ս. ՍԱՀԱԿԱՅ ՊԱՐԹԵՐԻ

Ա. Զ. Դ.

«Բազմավէպ»ի (Պեկտեմբեր 1931 - ֆունտար 1932)  
յօդուածներն են զորս հոս կ'ամփոփեմ, փոքր փոփո-  
խութեամբ:

Հ. Գ. Ս.

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՅՆՈՅՆ պատմութեան նոր  
հրատարակութիւն մը կը պատրաստենք,  
բոլոր ձեռագիրը և տպագիր օրինակներն  
աչքի առջեւ ունենալով: Հոն՝ Ս. Սահակայ  
Տեւիկը նախ, արարական շրջանին և  
հետագայ ուրիշ դէպքերու բացայայտակն-  
արկութեամբ, իբր խոչընդոտն կը կանգնի,  
և իր հարազատութեան մասին կասկածիլ  
կու տայ: «Բազմավէպ»ի թիւերուն մէջ՝  
ձեռագրի մը տարբեր ընթերցումներով նոր  
հրատարակութիւն մը պիտի տամ ուսու-  
մնասիրաց: Պիտի քննեմ հոս ասոր Աղ-  
բիւրները, Ծագումը, Հին և Նոր քննա-  
դատութիւնները, մեր կարծիքը, յօդուածիս  
եզրակացութիւնը, և հուսկ՝ հրատարա-  
կութեան համար ընտրած օրինակս, և



63809-67

համեմատութեան գործածած ձեռագիրներս  
ու տպագիրներ:

Փարպեցւոյն Ա զրուագը՝ Ս. Սահակայ  
վերագրուած կանխագուշակութեամբ մը կը  
վերջանայ: Առանց աստուածաբանական  
այդ ընդարձակ հատուածին՝ պատմութեան  
կայն աւելի սերտ և աւելի տրամաբա-  
նական կը մնար: Տեսնենք նախ ատոր

ԱՂԲԻՒՐՆԵՐԸ. — Ս. Գրքի լեզուին և  
ոճին ընդել ականջը՝ իսկոյն կը լսէ և կը  
ճանչնայ այդ Տեսլեան մէջ Եսայիայ, Զա-  
քարիայի, Դանիէլի, Եզեկիէլի և Յովհան-  
նու Յայտնութեան<sup>1</sup> գրքին ձայնը: «Տե-  
սիլ... Սահակայ Պարթեւի զոր ետես...  
յորժամ նստէր ի սուրբ եկեղեցւոջն» եւն.  
համեմատելի՝ Եսայի Ա, 1 «Տեսիլ Եսա-  
յիայ որդւոյ Ամովսայ՝ զոր ետես ի վերայ  
Հրէաստանի». նոյնպէս հմմտ. Եզեկիէլ Ա,  
1 «Տեսիլ Եզեկիէլի քահանայի որդւոյ  
Բուզայ, զոր ետես յերկրին Քաղզէացւոյ՝  
ի վերայ Քորար գետոյ»: Մարգարէական  
արտաքին վեհութիւնը՝ Եզեկիէլի վրայէն  
ձեւուած է, (հմմտ. գլ. Ա, 1-22): Տե-  
սիլըներու գանազանութիւնը՝ Դանիէլէն  
օրինակուած է, (տ. գլ. Է-Թ), իսկ խոր-  
հրդաւոր և ուշագրութիւնը զբաւոյ կեր-  
պը՝ Յայտնութեան գրքէն շինուած է,

1. Որուն գէթ յունարէնն անշուշտ ծանօթ էր տե-  
սիլի հեղինակին:

(գլ. Գ, եւն.): Հուսկ, մեծ դեր ունի այս  
տեսիլըին վերջնական խմբագրութեան մէջ  
Լուսաւորչի տեսիլքը, (տ. Ազաթանգեղոս  
ձԲ-ձԳ): Պարզապէս ընթերցողին տալու-  
կալի չըլլալու համար՝ զանց կ'ընեմ տե-  
սիլըին իւրաքանչիւր նախադասութիւնը՝  
և մարգարէութեանց հետ ունեցած մէն մի  
բառական նմանութիւնը նշանակել<sup>1</sup>: Բա-  
ռերու ընտրութիւնը, «Աթոռ», «Սեղան»,  
«Գունդ», «Ամպ», «Լոյս», և ուրիշ մար-  
գարէական բացատրութիւններն իրենց ըզ-  
գալի ու ցայտուն երեւոյթներով, յիշեալ  
հեղինակներէն ցիր ու ցան քաղեր է:

Այդ մարգարէութեան իբր նիւթ առած  
է Արշակունի և Պահլաւ կրկնակ զահուց  
անկումը, հայ ազգիս նեղութիւնն ու հա-  
լածանքը (անհաւատից կողմէն, և ապա-  
թէ այդ երկու զահերը վերստին պիտի  
կանգնին: Նպատակն է ցուցնել, թէ՛ Ս.  
Սահակ մարգարէական հոգւով զուշակած  
էր Անպատեւ զալիք պատուհաս մը և  
Հայ ազգին տառապանքները: Համեմա-  
տելով կը տեսնենք որ Տեսիլքը բառ առ  
բառ Ս. Գրքի կաղապարէն ելած է:

ԾԱԳՈՒՄԸ. — Հիմա գայն Ղազար  
Փարպեցւոյն պատմութենէն անբաժան կը

1. Հրատարակութեանս ընթացքին Ազաթանգեղոսի  
հետ միայն քանի մը համեմատութիւն յիշատակած եմ:

գտնենք, սակայն միշտ այնպէս եղած է: Էօթներորդ դարուն, գրեթէ անուամբ միայն ծանօթ՝ Գրիգոր Սարկաւագապետ՝ մը կը յիշուի մեր մատենագրութեան մէջ. ասոր ներրողեան գրութեան մը՝ կցուած է Հայ կաթողիկոսաց և գլխաւոր իշխանաց ցանկ մը, որ այժմ միայն յունարէն<sup>2</sup> լեզուով կը գտնուի: Որովհետեւ Էօթներորդ դարուն անձանց և անցից յիշատակութեամբ կ'աւարտի այդ ցանկը, կը հետեւցնեն բանասէրը, թէ՛ գրութիւնը և յոյն թարգմանութիւնն ալ՝ նոյն դարուն պէտք է եղած

1. Սա, ինձ կը թուի Վարդ Պատրիկ (654) ժամանակից՝ Գրիգոր Ուտունեաց կաթողիկոսն է, որ նոյն իշխանին ձեռքով՝ շատ մը եկեղեցիներ կառոյց յանուն Ս. Նախասարկաւագին = հմմտ. Սարկաւագապետ, որուն պատճառաւ ալ հաւանօրէն, հետագայք իրեն այդ տիպոսը տուած են. հմմտ. Ներսէս - Դիևող, Ներսէս - Դեղրմալի: Այս երկու անձինքն (Գրիգոր, Վարդ) և յարակից դէպքերը, Դապուհ Բագրատունին (տպ. էջ միածին, 1921, էջ 82-86) կը դնէ ի թուակ. Հայոց ԲՃ = 751, մինչ պէտք է ԸԼԱյ ճԲ = 653, ինչպէս Չամչեան կը գրէ և պատմութիւնն ալ նոյնը կը պահանջէ: Հեղինակին թուականներուն մէջ շփոթութիւնը՝ արդէն ծանօթ է. այս պարագայիս մէջ ալ նոյնը խորհելու է:

2. Տես Migne, P. G. հտր. 127, էջ 884-902, ուր յետոյ լատ. թրգմ. ալ կայ, Հմմտ., նաեւ Gallandi, Bibl. Patr. հտր. Ժ.Պ. Cambefis: (Le Quien, Oriens Christianus) ամենէն վերջ եղած է նաեւ հայ թարգմանութիւնը:

ԸԼԱյ. է դարէն մինչև Բ՛ սկիզբը (704) և ոչ Զ դարուն ինչպէս ոմանք՝ կարծեցին:

Որքան տարտամ է հեղինակին և թարգմանչին անձն ու ժամանակն ստուգել, նոյնքան ալ որոշ է և աներկբայ, թէ՛ ուղղակի հայերենէ թարգմանուած է այն: Մէջը կը գտնենք քանի մը բառեր որ իրենց հայկական ձևովն ու հնչմամբ պահուած են. այսպէս, օր. համար կը գրէ Βραμ Σαπῶ (= Վամշապուհ), Ευανέσης = Յովհաննէս, Τοτρούσης = Թէոդորոս, փոխանակ գրելու Ἰωάννης, Θεόδωρος, և վերջապէս՝ οἱ Ἀζῆτοι τῶν Ἀρμενίων, բսել ուզելով «Աղտար Հայոց»: Այսչափը կարծեմ բաւական է գրութեան հայ ծագումը ցոյց տալու համար:

Բայց մեզի աւելի հետաքրքրականն այն է՝ որ առաջին անգամ այդ յունարէն հատուածին մէջն է որ Ս. Սահակայ տեւիլըին կը հանդիպինք՝ գրեթէ Մ. Խորենացուն բառերով. սակայն՝ ոչ թէ յոյնը ասկէ առեր է այդ տեղեկութիւնը, այլ սոյն յունական թարգմանութիւնէն՝ մտեր է նաեւ ֆերթողահօր պատմութեան մէջ, ինչպէս կը ցուցնեն Հին և Նոր

ՔՆՆԱՒԱՏՈՒԹԻՒՆՔ. — Նախ կորիւն՝ որ իր երկու վարդապետաց մահուան պա-

1. Տես «Բագմովէպ», 1904, էջ 119-26 և 157-65.

րագաները բաւական մանրամասնութեամբ կը նկարագրէ, ակնարկ մը չունի Տեսլեան նկատմամբ: Կը յիշատակէ Սահակայ վախճանէն առաջ՝ Հիւանդաց Օծումը և Մերովպայ վրայ լուսեղէն խաչի մը ծագումը: Եթէ մարգարէական գուշակութիւն մ'ըրած ըլլար Սահակ՝ կամ թէ այսպիսի համբաւ մ'իսկ լսած ըլլար Կորին, բնաւ կը լռէր. պիտի գրէր զայն ի պարծանս իւր պաշտելի վարդապետին: Տեսիլքն ուրեմն բոլորովին անծանօթ է Կորեան:

Մովսէս Խորենացին որ Ս. Սահակայ և Մերովպայ մասին այնքան մանրամասն տեղեկութիւններ տուած է, եթէ իր օրով Սահակայ անուամբ այսպիսի բան մը գիտնար, բնաւ կը լռէր, եւ կամ այնքան ռիշտ կ'ըլլար զայն անցողակի Յ-Ա տողով յիշատակելու: Հմմտ. Մ. Խոր. Գ. 66, էջ 565:

Նոյնպէս, թէ որ Խորենացոյն այսպիսի տեսիլք մը ծանօթ ըլլար, անկէ էջ մ'առաջ, Ս. Սահակայ կողմանէն՝ Սուրէն Պահլաւին սա խօսքն ըսել չէր տար. «Մինչեւ Ապտուած քաղցրասցի դարձուցանել ի կարգ հայրենի ընդ ձեռն որոյ և ե քագառորի». հմմտ. Մ. Խոր. Գ. 65: Ապագային տեղեակ մէկն՝ աւելի ստոյգ ոճ մը պիտի գործածէր:

Այսպէս ուրեմն, կը տեսնենք թէ տեսիլքի մասին կասկածելու բաւական պատճառ կայ: Եւ իրօք. արդէն

ՆԱԽՆԵԱՅ մէջ Ս. Ներսէս Լամբրոնացին առաջինը կ'ըլլայ տեսլեան հարազատութիւնը մերժելուն մէջ. «Տեսիլն այն ոչ հաստատի առ մեզ գոլ Ս. Սահակայ, այլ ի կարծիս մնայ՝ վասն ոչ առնելոյ նմա ի գիրս իւր յիշատակ Մովսիսի Խորենացոյ՝ որ գնմանէ ըստ կարգի պատմեաց»<sup>1</sup>: Լամբրոնացոյն վկայութիւնը ծանրակշիռ է հոս: Նա ձեռքին տակ ունէր հայրապետանոցին ամենէն հարազատ ու թանկագին ձեռագիրները. ազգասէր էր միանգամայն և զիտուն, և ինքը կը ժխտէ տեսլեան գոյութիւնը Խորենացոյն պատմութեան մէջ: Ս. Ներսէսի տեսած ձեռագիրը՝ մեր ունեցած ու հրատարակածներէն աւելի հին, աւելի ընտիր և աւելի կատարեալ էր. ասոր վրայ կարծեմ ոչ որ պիտի համարձակի վիճել: Անոր մէջ, ժի դարուն, տեսիլը զեռ չէր յիշուած. ուրեմն, մեր այսօրուան օրինակներուն մէջ եկամուտ է, օտար ձեռք մը աւելցուցեր է զայն Խորենացոյն վրայ: Չենք կրնար ըսել, թէ՛ Ղ. Փարպեցոյն պատմութեան

1. Տես Ն. Յ. Տաշեան, Մայր Յուլ. Հայ. Չեռ. էջ 333, Գր. Խալաթ. «Ղ. Փարպ. և Գործք իւր, էջ 122. «Բազմավէպ», 1905, էջ 28:

մէջ կար . որովհետեւ եթէ ըլլար՝ Լամբրոնացւոյն պէս գիտուն մէկը պիտի գիտնար : Եւ արդարեւ ,

Ղ . Փարպեցին եւս կ'անգիտանայ Տեսիլքը : Որովհետեւ , 129 էջի մէջ ( տպ . 1891 ) Վարազվադան Սիւնւոյն և յետոյ Վասակայ և այլոց ուրացութիւնը պատմելով՝ կ'ըսէ , թէ՛ կատարուեցաւ իրենց վրայ Ս . Գրիգորի տեսիլքին գուշակութիւնը : Բայց այդ միեւնոյն անձանց ուրացութիւնը կը գտնենք նաեւ Ս . Սահակայ մարգարէութեան մէջ գուշակուած : Ըսել է , ուրեմն , 129 էջին հեղինակը , 108-9ի մէջ գրուածներուն տեղեակ չէ : Ապա թէ ոչ՝ 20 էջ առաջ այնքան մանրամասն և խնամքով գրածը , ինչպէս այսչափ շուտ կը մոռնար :

Եթէ Սահակայ տեսիլքին հեղինակն ալ Ղազար ըլլար՝ 129 էջով՝ ասոր անունն ալ անպատճառ պիտի դնէր : Հետեւաբար Փարպեցին բոլորովին անձանօթ է իր գրչին ընծայուած Տեսլեան :

Սերէոս , եօթներորդ դարուն , իր պատմութեան մէջ Հայոց թագաւորութեանն անկումը կը նշանակէ « Յամին երկրորդի Յազկերտի . . . բարձաւ թագաւորութիւնն Հայոց՝ որ տեւեաց ամս ՆԵ = 405 : Նոյն հեղինակը , Արարացւոց տիրապետու-

թեան ծագումն , և Ազգիս անոնց ձեռքն կրած աղէտները գրելով , Ս . Գրքի « Ձեռք նորա յամենեսեան , և ամենեցուն ձեռք ի նա » կոնխագուշակութիւնը կը յիշեցնէ : Եթէ իր օրով Ս . Սահակայ տեսիլքը ծանօթ ըլլար , այդ երկու պարագայից մէջ ալ պիտի յիշատակէր զայն : Նախ պիտի յիշեցնէր զայն ընթերցողին՝ իբր Արշակունի գահին անկման վրայ եղած մարգարէութիւն մը . երկրորդ դէպքին մէջ՝ « պղծոչիւն անսպատի » բացատրութիւնը պիտի ակնարկէր , և ոչ թէ Ծննդոց գրքին խօսքը : Ուրեմն , ասկից կը հետեւի թէ Սերէոսի ծանօթ չէր այդ Տեսիլքը :

Ղեոնդ պատմիչ Ը դարուն , կը մերժէ այդ տեսիլքը իբր սուտ և մոլեկան մոնազի մը գործ : Հեղինակն իր պատմածներուն ականատես վկայ է , որով՝ արժանահաւատ :

Սա , Բագրեւանդայ կոուին ( 742 ) յիշատակութեան առթիւ՝ մեր խնդիրը բաւական կը լուսարանէ : Իր օրով կրօնաւոր մը կը մարգարէանայ , թէ « Ընդ հոս պարճցի գաւազան թագաւորութեանն միւսանգամ ի տուն թորգոմայ » : Որով Հայք , առանց նայելու Հազարացի բանակին կազմակերպեալ վիճակին ու պատրաստութեան՝ և թուով իրենցմէ անհա-

մեմատ առաւելութեան, հակառակ Աշոտ Բագրատունւոյն լուսամիտ խորհուրդին, 4 - 5 հազար «մերկ», «անզէն», և պատերազմի «անհմուտ» երիտասարդներով՝ կ'ուզէն արար մեծ զօրութեան հետ չափուիլ: Որովհետեւ, «Տեսիլ սուտ պատմէր նոցա, որում առհասարակ հաւատացեալ՝ տեսանող զնա կոչէին»: Իւ ապա պատմիչը զինքը կ'անուանէ «մոլեկան մոնոզոն», «խարբեայ և մոլեկան այր», «ստապատում այր մոլորեալ», և խորհուրդները՝ «Չախջախուն» (տ. Ղեւոնդ, էջ 173-79): Այս ամբողջ կը պատահէր 742 ի տեսները:

Հայոց թագաւորութեան վերանորոգման այդ գուշակութիւնը, ազգասէր հեղինակս «սուտ» կը կոչէ, և «խարբեայ<sup>2</sup>», «մոլեկան» ու «չախջախուն» խորհուրդները:

1. Զորս Աշոտ՝ «մանկունք էք և կրցերագոյնք հասկաւ» կ'անուանէ:

2. Բաւական զուարճալի տրամբանութեամբ Ղեւոնդի պատմութեան (Բարեկու) հրատարակիչն, իր 234 էջին 39րդ ծանօթութեամբ՝ կը մեղադրէ զՂեւոնդ և զՀ. Միք. Չամչեան՝ որք այդ կրօնաւորը «խարբեայ» կը կոչեն: «Եթէ, կ'ըսէ, Ղեւոնդ և Հ. Մ. Չամչեան սակաւուր զիտակ լինէին ազգային իրականց, ոչ երբեք վատահամբաւել ունէին զայր որ վառեալ սիրով ազգային ինքնիշխանութեան... Իցէ՞ օրէն բամբասել ազգայնի հայրենասէր և հոգետես ոք»: Սակայն միայն Ղեւ

որով մոնոզոնի մը խելապատակէն հնարուած:

Այսու՝ տեսիլքին դիմակը բաւական վար կ'առնուի: Եթէ Ղեւոնդի օրով Ս. Սահակայ անուամբ նման տեսլեան մը աւանդութիւնը գոյութիւն ունենար, պատմիչն անշուշտ տարբեր ձեւով պիտի գրէր այդ էջերը: Սահակայ մարգարէութիւնն ուրեմն, Բ. դարուն ղեռ անձանօթ էր:


Յովհաննէս Զ կթղ. Թ-Ժ դարուն իր պատմութեան ԺԳ զլուսին մէջ՝ կը գրէ. «Ի վախճանելն Վառամայ՝ և փոխանակ նորա Յազկերտի որդւոյ նորա թագաւորել, ապա սուրբն Սահակ հիւանդացեալ ի հիւանդութեան մեծ՝ առ Քրիստոս վերափոխի ի Բագրաւան»: Տեսիլքի մասին և ոչ խօսք մը: Հեղինակիս լուծութիւնը մեծ նշանակութիւն ունի: Խորենացւոյն հետեւ

ւոնդ կամ Չամչեանը չէին, այլ մեծ հայրենասէրն ու մեծագոյն եւս դիւանագէտ՝ Աշոտ՝ իշխանաց իշխանն ալ նոյն խորհուրդը տուած էր, իրենցմէ հօրագունի հետ չչափուիլ, և նոյն լեզուն գործածեր էր այն կրօնաւորի մասին: Մեղադրանքին անտեղութիւնն ամէն ոք կը տեսնէ: Հայք՝ անկազմ էին, անփորձ, անվարժ, անզէն ու սակաւթիւ. 30 հազարի դէմ՝ 5 հազարէն նուազ ելեր էր: Մոնաղին ըսածն ողջմտութեան դէմ էր, թո՛ղ որ ձախորդ արդիւնք ունեցաւ. առաջին յարձակումով 1500 Հայ ինկաւ:

ւելով՝ Ս. Սահակայ մասին հաւատարմաբար ամէն բան պատմեր է. եթէ իր օրով այսպիսի աւանդութիւն մը՝ բերանացի կամ գրաւոր՝ գոյութիւն ունենար, անպատճառ պիտի յիշէր զայն և պէ՛տք էր յիշել:

Նոյնպէս ժԹ զլուսին մէջ, ուր Հազարացուոց ծագումն և Հայոց անոնցմէ կրած նեղութիւնները կը սկսի պատմել Ս. Սահակայ նախագուշակութեան մը իրականացումը չի տեսներ անոր մէջ:

Դարձեալ, այս միեւնոյն հեղինակէն յայտնի կերպով կը հետեւի, որ տեսիլքը դեռ իր օրով, զէթ Հայոց մէջ՝ ծանօթ չէր: Իր պատմութեան զԼ. ԾԳ, 894 թը՝ շահանի ատենները, մէջ կը բերէ՝ իւր, Նիկողայոս Կ. Պոլսի պատրիարքին և վասիլի թորը՝ Կոստանդին Պերսիերուժէնին իրարու գրած փոխադարձ ընդարձակ նամակները: Սակայն տեսիլքի մասին ո՛չ մի ակնարկութիւն: Եթէ արդարեւ ծանօթ ըլլար Հայոց, զայն իրար յիշեցնելու ամենայարմար առիթն էր: Կայսրը նախ պիտի յիշատակէր զայն՝ ցուցնելով իր Հայոց հետ ունեցած արեւակցութիւնը և անոնց օգնելու յօժար տրամադրութիւնը: Նոյնպէս պատրիարքը պիտի ակնարկէր զայն՝ որպէս զի եկեղեցական միութեան յորդորէր զՀայս: Եւ վերջնայէն տառա-



պեալ Յովհաննէս Զ կաթողիկոսը անպատճառ այդ տեսիլքով Արշակունի գահուն վերականգնումը կայսեր միտքը պիտի ձգէր, որպէս զի կարեկցութիւնը շարժէր իր բուն ազգին վրայ, և զինքն ու իր ժողովուրդը՝ արաբական դառն լուծէն ազատէր: Այսու հանդերձ, տեսիլքի նկատմամբ, ինչպէս ըսի, և ոչ իսկ հեռուոր ակնարկութիւն մ'անգամ: Նշան է, ուրեմն, որ այսպիսի բան տակաւին ծանօթ չէր, գոնէ Հայոց:

Թովմա Արծրունի, աս ալ ժ դարուն, Տեսիլքը կը յիշատակէ ոչ եթէ այժմու Խորենացոյն հակիրճ ձեւով, այլ ճիշտ միեւնոյն երեւոյթներով, ինչպէս որ կը գտնենք զայն այժմ Գ. Փարպեցոյն քով: Սակայն այդ գրքին ձեռք խառնուած է ժԳ-ԺԳ դարու հեղինակէ մը, որ պատմութիւնը կը շարունակէ մինչեւ 926 = 1326 թուականը (տ. էջ 365), և 353 էջով՝ նոյն մանրամասնութեամբ կը կրկնէ տեսիլքը, զայն կատարուած հոչակելով Դաւիթ կթղկս. Արծրունւոյն վրայ: Արդէն պատմութեան ընթացքին՝ շատ մ'անհարազատ նախադասութեանց կը հանդիպինք: Ուստի ապահովապէս կրնանք ըսել, թէ տեսիլքն ալ եկամուտ է վերջին հեղինակին կողմանէ: Թ. Արծրունին ուրեմն

Տեսիլ Ս. Սահակայ զարթիւի

63809.67

չի կրնար յիշած ըլլալ զայն, քանի որ իր ժամանակակիցն ալ, Յովհ. Զ կթղկ. բոլորովին կ'անգիտանայ անոր զոյութիւնը: Հետեւաբար, մինչեւ ժ. դար՝ տեսիլը մեր մատենագրաց անձանօթ է: Առաջին անգամ Արծրունիէն յիշուած կը գտնենք՝ բայց ան ալ շատ կասկածելի կերպով: Հետագայ հեղինակները կը ճանչնան զայն իբր ծանօթ բան, և ամէն ոք՝ ըստ կամս՝ զայն իր անձին կը յարմարցնէ:

ՆՈՐ բանասէրներէն, նախ Գրիգոր Խաւրթեանց, իր վերեւ յիշեալ գրութեան մէջ՝ (էջ 125) պաշտպանեց, թէ՛ Տեսիլը ժ. դարէն առաջ ծանօթ չէր. թերեւս բերանացի աւանդութիւն մը կար մինչեւ ժ. դար, զոր յետոյ Ղ. Փարպեցեոյն պատմութեան վրայ բարդեցին:

Հ. Ղ. Ալիշան, իր Հայաստանումին (հտր. Ա, էջ 141) ծանօթութեամբ մը Տեսիլքի մասին կը գրէ. « Հարազատութիւնն և առաջին գրողն՝ երկար քննութեանց տակ ինկած է » . սակայն երբ, ո՞ր, որմէ՛: — Բայց ամենէն աւելի գիտուն և հմտալից կերպով գրեց այս նիւթի վրայ մեր բարեյիշատակ նահատակը (1915), ամենափայլ ու կտրիճ հանճարը, և յաւէտ ողբացեալ ծաղկատի վարդապետը՝ Հ. Կարապետ Տէր — Սահակեան:

« Բազմավէպ » ի երկու յօդուածներով (1905, էջ 28 և 134), ճարտար գրչով և շատ համոզիչ տրամաբանութեամբ կը ցուցնէ, թէ Տեսիլքն իրրեւ դէպք՝ հնուց գոյութիւն ունէր, բայց այժմեան ձեւը՝ Փոտ տուած է Վասիլ Մակեդոնացի Արշակունին սիրաշահելու համար, և Կ. Պոլսի պատրիարքական աթոռը վերստին ձեռք ձգելու գիտմամբ: Առ այս եղած պատճառաբանութիւնները եւ տեսիլքին բացատրութիւնն ու Հայկազն կայսեր պատշաճեցումը, ժամանակին ու զիպաց կէտ առ կէտ յարմարութիւնը, իրօք հրաշալի են և ամենայաջող, և ուրիշ զիտողութեան զժուարաւ տեղի կու տան: Յաջորդ տողերովս սոյն կարծիքը հաստատելէս զատ՝ պիտի ջանամ աւելի լուսարանել, ճշդել և ստուգել Տեսիլքին հեղինակը և խմբագրութիւնները: Եւ այսու պարզած կ'ըլլամ իմ կարծիքս:

Բայց միայն թ. դարուն է որ տեսիլքին ամբողջ գաղտնիքը մէջտեղ կ'ելլէ: Փոտ և մեր Զարարիտ կաթողիկոսը, Վասիլ և մեր Աշոտ Ա (868) Բագրատունի թագաւորը, կրօնական ու քաղաքական այնքան մտերմութիւն և սերտ յարաբերութիւններ ունէին<sup>1</sup>, ինչո՞ւ տեսիլքի մասին

1. Հմտ. Չամչեան, հտր. Բ, էջ 697.

յիշատակութիւն մը չունին . յայտնի է , որովհետեւ դեռ ստեղծուած չէր , չկար : Փոտի թշուառութեան և տառապանքի օրերը հնարեցին տեսիլքը , և ոչ թէ իր փառաց և իշխանութեան շրջանը : Այդ իր փառասիրութեան վերջին ճիգն էր , իր խորամանկութեան յետին փորձը : Հեղինակին մահունէն վերջն է որ այդ պատմութիւնը մէջտեղ կ'ելլէ : Գէթ ինքը գիտէր անոր սուտ ըլլալը , և ըստ այնմ պիտի ջանար , հարկաւ , անոր մասին շատ չխօսիլ , մի՛ գուցէ կայսրը Հայ եպիսկոպոսներէն ալ տեղեկութիւն ուզէր , և անոնց ժխտական պատասխան մը՝ կրնար բոլոր կեղծիքը վտանգի ենթարկել : Միայն արքունեաց մէջ ծանօթ էր այն՝ և ոչ ամենուրեք : Ասով է որ Յովհ. կաթողիկոսն ալ չէ յիշատակած զայն : Կոստանդին Պերփեռուժէն՝ Վասիլ թոռն է որ առաջին անգամ կը ճոխանայ տեսիլքին վրայ և անոր հեղինակութեան մեծ կարեւորութիւն կու տայ : Սա , կը գրէր 950 ին , այսինքն՝ Փոտէն 72 տարի վերջ և մեր պատմարան հայրապետէն՝ 50 տարի մը յետոյ :

Աւելի որոշ ըսեմ . Փոտի տարագրութենէն առաջ՝ տեսիլքը ո՛չ մէկ տեղ յիշուած է : Իր մահունէն առաջ Հայոց բով

երբեք գոյութիւն ունեցած չէ : Եւ այդ ուրիշ ծանրակշիռ ապացոյց է առեղծուածաին հեղինակն որոշելու համար :

Գարս նշանաւոր կը մնայ Իգնատիոսի և Փոտայ ինզիրներով . ատոնց վէճերուն որոշ հետքը կը գտնենք տեսիլքին մէջ : Վասիլ Մակեդոնացի Հայկազն Արշակունի նորընտիր (867) կայսրը , մարդ կը զրկէ որ զահրնկէց Փոտի բոլոր գրքերն իրեն տանին : Մինչ նա դժկամակելով զիրենք կը զրաղցնէր , արքունի պատուիրակները կը նշմարեն՝ որ տնեցիներէն ոմանք՝ եօթը լեցուն պարկեր մօտ մացառի մէջ ծածկելու կը փախցնեն : Կը բռնեն զանոնք , ուր ի միջի այլոց՝ կը գտնեն երկու մետաքսապատ արծաթակազմ և ոսկեզարդ գրքեր , որ Իգնատիոսի դէմ գումարեալ չարաժողովի մը արձանագրութիւնները կը բովանդակէին : Հոն , իւրբայանչիւր վճռին ճակատը՝ Իգնատիոս այլեւայլ նախատաւից ձեւերով նկարուած էր : Փոտ , իր այդ

1. Առաջին արձանագիրը՝ զինքը կը ներկայացնէր զանալից կերպարանքով , և թովը գրուած «Ստառեայ» (տ. ծնթ. 181) : Երկրորդ՝ դրած է սուրբը գետին ձև գուած և անարգուած պատկերով մը , ըսի՛ն ալ «Սկիզբն մեղաց» կամ լաւ եւս՝ «Պատուիրանագանցութիւն» (= Praevaricator...) (տ. ծնթ. 181) : Երրորդ վճռին պատկերով՝ հայրապետական աթոռէն ինկած է Իգնատիոս , և սորնթի «Որդի կորստեան» խօսքը (տ. ծնթ.

զրութիւնը պարտկելու՝ և Վասլի արգար բարկութենէն խոսնաբիւռ համար խորամանկութեամբ զայն խնդրական տեսլեան մէջ ազուցել է, ուր վճռոց ոյժն՝ առաջուանին չի նմանիր: Խմաստը մեղմ է և երկդիմի. կրնայ թէ՛ իրեն գէմ՝ և

217): Զորորդին մէջ կապկպած ու տարագրութեան է դատապարտուած, և այսպիսի պատկերի մը ըով «Արճարսիրաշրիւն Սիւնովեի մոգի» գրութիւնը (տ. ծնթ. 174): Հինգերորդին մէջ՝ սուրբը նկարուած է վզէն շեղ-թայակապ, և մտքը՝ «չպարտացեալ ի վերայ ամենայնի որ անոռանեալ իցե Աստուած կամ պաշտօն» (տ. ծնթ. 218): Վեցերորդով՝ Իգնատիոս պատկերացուած է դատապարտեալ, յարակից ունելով «Պիոտրիւն աւերածի» խօսքը (տ. ծնթ. 142): Հուսկ Եօթներորդ պատկեր մը կը ներկայացնէր արդար հայրապետ մահապարտ, ըովը զորմելով «Նեան» վերնագիրը (տ. ծնթ. 181): Սոյն զրքին զարդերը, նկարները, ամբողջ վայելչութիւնն ու շքեղութիւնը, Գրիգոր եպօ. Սերակուսացին՝ Փոտի անբաժան համախոհը պատրաստած էր իր յատուկ ճարտարութեամբ և ձեռքի հիւնակի նրբութեամբ: Այս պատկերները կամ վճիռները զրեթէ բոլորն ալ կրկնուած են Սահակայ (կոչուած) տեսլեան մէջ, և ես համեմատութեանց կարգին նշանակեցի զանոնք: Այս տեղեկութեանց համար տ. Mansi, հտր. ԺԵ, (861 տարին). բայց ընդարձակագոյն՝ հտր. ԺԶ, էջ 6-8 եւն., ուր «Ուրդի կորստեան», «Նեան», եւն. նախատական բացատրութիւնք, Ութերորդ տիեզերական ժողովոյն զանազան արձանագրութեանց մէջ՝ Փոտին կը դարձուին չմտ. նոյն. պէս Գաթլըճեան «Պատմ. Տիեզերական ժողովոց», էջ 535, էջ 546 եւն., ուր ամփոփ կերպով ամէն ինչ պատմուած է:

թէ ի նստատ իրեն հասկցուի: Որով կը յուսար անշուշտ, այդ նոր ձեւով՝ թէ՛ ինքնակալին և թէ՛ Իգնատիոսին հաճոյ պիտի անցնէին: Սա զանոնք կարդալով՝ վայրկեան մը գուցէ սնափառութիւնն ու նենար կարծելու, որ՝ «Հայոց մեծ հայրապետն ալ մարգարէացի է եղեր իմ կրեւիքներուս վրայ» եւ հպարտանար: Թիւզանդացի կայսրն ալ պիտի պարծէր՝ իր իշխանութիւնը կանխագուշակեալ տեսնելով աստուածարեալ սուրբէ մը: Բայց ամենէն աւելի պիտի ուրախանար ինքը Փոտ, որ երկուքն ալ խարելով՝ իր նըպատակին պիտի հասնէր: Այս ամէն բան կարեւրի էր և Փոտի նկարագրին համապատասխան: Պէտք չէ մոռնալ որ գործը ՎեկլԱՍԻ՝ հեղինակին հետ էր, եթէ կայսեր համարմունքը շահելու համար այսպիսի զիրք մը կըցաւ յօրինել, ինչ զարմանք՝ որ Իգնատիոսի խորհուրդները փառատելու և իրեն դէմ շինած վճռոց ու

1. Աղեքսանդրեան չին տառերով և իրթին ոճով գերք մ'էր գոր Փոտ շարդարած ու Վասլի զրատան մէջ դնել տուած էր: Մարգարէական ձեւով կը խօսի զալիք թագաւորի մը վրայ որ պիտի ըլլար Վեկլաս մը: Այսպիսի գրութեան մեկնութիւնը՝ - կը թեւադրէ Փոտին բարեկամ զրապետը, միայն Փոտ՝ տարագրելու նախանը կարող է տալ: Կը կանչուի. կը մեկնէ ամենէն խորհրդաւոր բառը՝ Վեկլաս. Վ=Վասիլ, Ե=Եղեղիա՝

պատկերաց զրքերը մոռցնել տալու համար՝ սոյն տեսիլքը յերկրած ըլլայ: Այսչափը քննելէս վերջ՝ յարմար կը թուի խնդրոյս նկատմամբ յայտնել իմ

ԿՍՐԾԻՔՍ. — Տեսիլքը հնարելու մէջ՝ ես երեք շրջան, երեք ձեռք, երեք խումբազրութիւն կը նկատեմ: Մին՝ անոր կրմախքը, կորիզը, կամ լաւ եւս՝ հիմը դրած է. միւսը՝ վրան նոր գաղափար մ'աւելցուցեր է, իսկ երրորդը՝ այժմեան կերպարանքն է տուած անոր: Առաջինը՝ փարպեցիէն շատ ուշ, է դարուն կար: Երկրորդը՝ ը դարուն է. Երրորդը՝ Թ դարուն: Առաջին խմբագիրը՝ Գրիգոր Սարկաւազապետն է (654-660 շուրջ). Երկրորդը՝ կրօնաւոր մը (742). Երրորդը՝ փոտ:

Առաջին խմբագիրը՝ աչքին առջեւ ունեցած է Մեծին Ներսէսի Արշակունեաց զէմ կարդացած անէճընները՝ և իր որդւոյն՝ Սահակայ՝ պատմութիւնը, տխուր միջադէպքերով հանդերձ: Ծանօթ են իրեն

բամբիշը, Կ= Կոստանդին՝ որդին, Լ= Լեւոն՝ միւս որդին, Ա= Աղեքսանդր՝ երրորդ որդին, Ս= Ստեփան չորրորդ արքայորդին և հայրապետը. Ամէն երեւակայելի խոնարհական բարեպաշտական ու կեղծաւորեալ համեստական ձեւ ու բռնորով այդ մեկնութիւնն էր տուած, որով այլեւս չարքորուեցաւ. (Հմտ. Չամչեան, հտ. Բ, էջ 700-701):

1. Փ. Բեզ. Դ, ձե.

Վարդանանց պատերազմը, Վասակայ մատնութիւնը, Գեւորդեանց նահատակութիւնը, և գուցէ Արար արշաւանքի ծագումը: Իրեն համար Տեսիլքին բուն առանցքը կը կազմեն Արշակունի և Պահլաւ գահերու անկումը: Ներսէսի անէճըը, Սահակայ անգաւակ, գահազուրկ և վըշտացած դիրքի մէջ մահը զխտելով՝ առաջին հեղինակը՝ այդ երկու գաղափարներն իրարու ձուլեց: Եւ, ազգին վրայ աւելի ցնցող տպաւորութիւն թողլու համար, միանգամայն աւելի խորհրդաւոր ու նուիրական երեւոյթ մը տալու զխտմամբ, ըստ ժամանակին մտայնութեան՝ ու ճաշակին՝ իրր ազգային մարգարէութիւն մը, Տեսիլքի մը մէջ խտացուց՝ ու Սահակայ սրբազան անուամբն հրատարակեց: Այս-

1. Բժածիս իբր հարազատ ազացոյց կրնայ ծառայել է դարուն Պողիկրոնիոս անունով կրօնաւորի մը վրայ գրուած ստոյգ պատմութիւնը: Ասիկա կը դաւանէք մէկ կամք է Քրիստոս, և Ս. Ժողովքն (Կ. Պոլսի Գ. Ժողով) ալ համոզելու համար՝ առաջարկեց մեռեալ մը յարուցանել՝ իր գաւանդութիւնը գրած վրան դնելով: Չայն կարդացին ու ցնորամիտ տեսիլք մը զըտան մէջը. իբր թէ տեսած ըլլայ «բազմութիւն լուսաւոր արանց, և ի միջի նոցա զայր մի զորոյ զգորութիւն չեմ բաւական պատմելոյ», որ իրեն կ'ըսէ, թէ՛ Կոստանդինոս Պոզոնատոս կայսեր պատուիրէ, չըլլայ թէ երկու կամքի և երկու գործողութեանց վարդապետ

պէս ահա ճնունդ առաւ Տեսչեան նախ-  
նական և համառօտ ձեւը, ինչպէս կը  
գտնենք զայն յոյն թարգմանութեան մէջ՝  
որմէ անցած է նաև Մովսէս Խորենա-  
ցւոյն պատմութեան:

Երկրորդ մարգարէին կամ խմբագրին  
երեւակայութիւնը, ինչպէս Ղեւոնդ մեզի  
բացատրեց՝ Բագրեւանդայ կոչւը տաք-  
ցուցեր է: Աս ալ յաւակնեցաւ յախուռն  
տեսիլքով մը Հայ ազգին նորոգուելիք թա-  
գաւորութիւն մը քարոզել, որ յետոյ նա-  
խորդին հետ բարդուելով՝ նոր գաղափար  
մ'աւելցուց անոր վրայ:

Երրորդ խմբագրութիւնը ղիւրաւ կա-  
րելի է հետեւցնել միւս երկուքէն՝ իբր  
արգասիք մը իր բնական պատճառէն:  
Նախորդներուն յղացած գաղափարները

առթիւնն ընդունի, Նոյնպէս կը պատմէ թէ տեսած  
ըլլայ «այը մի ահագին տեսլեամբ և սպիտակափառ»,  
որ իրեն կ'ըսէ, թէ՝ «ով որ մէկ կամք չի խոտովանիւր  
է Քրիստոս, քրիստոնեայ չէ»: Թուղթը մեռելին վրայ  
որած շատ մը կենալէն վերջ՝ մեռելը տեղէն չի շար-  
ժիր: Ժողովքը զինքը կը նշովէ: Այս կ'ըլլար 680-81  
տարւոյն. հմտ. «Պատմ. Տիեզերական ժողովոց», տպ.  
Վիեննա, 1847, էջ 457 - 58: Այսչափը բաւական է  
կարծեմ ժամանակին հոգեբանութիւնը և սուտ մարգա-  
րէութիւններով զայլս խարելու չար տրամադրութիւնը  
ցոյց տալու համար: Մահմետի օրինակն ալ յայտնի  
կեցեր է:

միացուց՝ ու նոր մ'ալ անոնց վրայ աւել-  
ցուց. հայրապետական գաւազանին վեր-  
ընծիւղիլը: Իր նախագաղափարներուն  
ճշգրիտ հակապատկերն է: Հին ու տիւր  
թատերաբեմին ղիմաց նոր վարագոյր մը  
ձգեց, ու տեսարանը բոլորովին փոխուե-  
ցաւ: Իր գրչին տակ՝ ամէն ինչ նոր կեանք,  
նոր աշխոյժ ու զուարթութիւն կը զգենու:  
Տապալեալ զահերը ղիւթական ճարտա-  
րութեամբ մը վերականգնել և իր նպա-  
տակին ծառայեցնել՝ հեղինակին վերա-  
պահեալ մասնագիտութիւն մ'է: Ուրիշնե-  
րուն տարտամ թողած կէտերը՝ գիտական  
ու հմայիչ սճով կ'որոշէ: Նա խորամանկ  
հմտութեամբ կը ճշդէ ժամանակը, և վըս-  
տահ գուշակութեամբ կը ստուգէ նորոգ-  
ուելիք (Արշակունի) թագաւորութիւնն  
ու հայրապետական (Պահլաւ) զահը: Բիւ-  
զանդացի կայսեր մը ասիլից աւելի հա-  
ճելի բան կարելի էր երեւակայել: Պա-  
րուն ինքնակալաց միակ գաղափարականն  
էր՝ իրենց գործերը մարգարէութեամբ կամ  
երկնային տեսիլքով մ'որոշել: Բայց նոյն  
զարուն ուրիշ ո՞վ կրնար այդպիսի յան-  
գուզն քայլ առնել և յաջողութեամբ զլուխ  
հանել: Մի միայն փոտ: Եւ այդ՝ իր զի-  
տութեան, իր չարութեան, միանգամայն  
իր հրեշային մոգիչ հանճարին կոթող մ'է:

սակայն՝ ոչ այս միայն: Կարող էր այն պրպտող միտքը իր տարագրութեան տասնամեայ շրջանին՝ լիապէս ծանօթանալ Հայոց պատմութեան և Մեծին Սահակայ վերագրեալ տեսլեան<sup>1</sup>: Իրմէ առաջիններուն դրած հիման վրայ՝ կրնար նա առանց զժուարութեան շէնքը բարձրացնել: Արդէն վասլի ցեղն ու վարքը գիտէր, քանի մը պարագաներ յարմարցնել կը մնար, և ամէն բան եղաւ զնաց: Արշակունի էր թագաւորը, Պահլաւախառն արշակունի նաեւ Ստեփան հայրապետը՝ արքայորդին<sup>2</sup>: Չայս՝ Սահակայ փոխան գետեղել, և ասոր խաղաղ մահը՝ միւսին մահուամբ նախագուշակեալ քարոզել. վարդանանց ու Ղեւոնդեանց, մանաւանդ Ս. Յովսեփայ նահատակութեամբ՝ Բուլղարաստանի կոտորածին<sup>3</sup> (812) զոհերն՝ իրենց Մանուէլ եպիսկոպոսին հետ՝ առաջուց մարգարէացուած ձեւացնել. այդ ամէն բան զիւրին գործ էր Փոտի պէս սրամտի մը համար: Ժամանակն որոշելու

1. Այդ, նոյնիսկ իր պատրիարքութեան օրով, մեր Չաքարիա կաթողիկոսին հետ բուական սերտ յարաբերութեանց առթիւ կարելի էր Փոտին:

2. Որ չորհրտասանմեայ Կ. Պոլսի պատրիարք օծուեցաւ. և ըսանմէկ տարեկան մեռաւ:

3. Չամչեան. Բ, 690.

մէջ ալ շատ արթուն է նա. այդ ամէն բան պիտի կատարուի՝ «Մերձ յերեւումն պղծոյն անապատի<sup>1</sup>», այսինքն՝ Ս. Սահակէն 350 տարի վերջ. արդ 350+500 = 850, ճիշտ վասլի կայսրութեան ժամանակ: Կայսրը (և ամէն ոք) այդ խօսքով, հարկաւ, պիտի հասկնար զՄահմէտ. սակայն Փոտ իր ախոյեանին (Իզնատիոսի) օծիքը հոս ալ չի թողուր, ինքը՝ կը յիշէ իւր պատկերազարդ նշանաւոր զրքին<sup>2</sup> Չ վճիռը: Նմանապէս զժուար չէր մեր հեղինակին համար բիւզանդական ինքնակալի մը բարեպաշտ փափաքները զուշակել, և հոգեւոր ու մարմնաւոր՝ երկու իշխանութիւններն ալ իր վրայ կեդրոնա-

1. Այս խօսքն առնուած է Ս. Գրքէն, սակայն պէտք է զիտնալ որ ո՛չ մէկ տեղ այդ ձեւով գրուած է, (Գանիէլ Թ, 27. ԺԲ, 11. Հմմտ. Մտթ. ԻԳ, 15). Երեք տեղն ալ Անպատ բառին տեղ՝ հայ թարգմանութիւնը Առեթած կը զրէ: Հաւանական կը թուի որ Տեսիլքին հեղինակը՝ Փոտ, յունարէն τῆς ἐρωγμῶσεως բառին տեղ՝ τοῦ ἐρωγμῶς գործածած ըլլայ՝ մարգարէին խօսքն իր նպատակին յարմարցնելու համար: Որովհետեւ տեսլեան հայ թարգմանիչը՝ ո՛ր դարուն ալ համարինք, տեղեակ էր «Պղծոչրիւն առեթածի» բացատրութեան: Ուստի երկու անգամ ալ Ս. Գրքի խօսքը տարբեր թարգմանութեամբ յատալ բերելուն մէջ՝ մասնաւոր զիտուած մը պէտք է փնտել. հայը՝ գտած ձեւով թարգմանած է բարդ:

2. Տես վերը, էջ 22, ծնթ. «Վեցերորդով»...

ցնելու ծրագիրը գիտնալ: Արքունիքի մէջ հաւատարիմ համախոհ մը չէր պակսեր անշուշտ, որուն ստոյգ թեւազրութեամբ՝ կարենար իր խարեպատիր մարգարէութիւնը շարամանել: Այս բոլոր հաշիւներն ընելէ վերջ՝ կարող էր Փոռ ամենայն համարձակութեամբ՝ « իբրեւ ի հրեշտակէ ուսեալ »<sup>1</sup> գոչել, « Ո՛չ վրիպեսցի այտի բան մի »: Առաջին քահանայապետին խաղաղ մահ մը կու տայ՝ կայսեր հետաքրքրութիւնը չշարժելու և իր սիրտը որդոյն վրայ չմորմոքեցնելու համար. հոգ չէ որ ստով պատմական ետեւառաջութիւն մը և ժամանակագրական խառնակութիւն մը ծագի, քանի որ նախ Մանուէլ եպիսկոպոսը կը նահատակուի, և յետոյ՝ շատ ուշ՝ Վսալի որդին՝ Ստեփան: Ասոր մէջ ալ հնարագէտ գուշակը՝ խելք կը բանեցնէ գրելով, թէ՛ յետ կրելու « ճրգնութիւնն Բագումս ի սուտ առաքելոց իշխանին կորստեան » կը մեռնի: Բացատրութիւն մը, որ կը յարմարի և պատիւ

1. Հմտ. Տեպեան մեկնութեան վերնագիրը, հոս՝ էջ 43 « Մեկնութիւն տեպեան Ս. Սահակայ Պարթևի, որ ասաց նմա հրեշտակ Աստուծոյ »: Վեկլասի մեկնութեան համար կ'ըսէր թէ հրեշտակ մ'իբրևն յայտնած է այդ գաղանի խորհուրդին լուծումը: Տեպեան և Վեկլասին մէջ նոյն ոճը, նոյն սղին է:

կը բերէ ամէն հայրապետի որ աղանդաւորաց հետ վէճ ունեցեր է: Լաւ թափանցած էր Փոռ բիւզանդական հոգեբանութեան մէջ, որով այդ պատուէն ալ չուզեց գրկել զՍտեփան:

Տեսիլքին հայերէն վերջնական իմբազրութիւնը Թ-ԹԱ դարուն կը համարիմ, քանի որ մինչև այդ ժամանակ մեր մատենագրաց ծանօթ չէ եղած, ինչպէս վերեւ ցոյց տուի:

ԵԶՐԱԿԱՅՈՒԹԻՒՆՍ. — Այսչափն ըսելէս ու մանրամասն ցուցնելէս վերջ, ալ ընթերցողին կը թողում դատել, թէ Տեսիլքն ինչ աստիճան ճշմարիտ կրնայ ըլլալ, ինչ կապ ունի Ղազար Փարպեցւոյն պատմութեան հետ, կամ թէ անոր մէջ մնալու որքան իրաւունք կը վայելէ:

ՀԱՄԵՄՍԱՆԾ ՕՐԻՆԱԿՆԵՐՍ. — Ս. Ղազարու ձեռագրատանս մէջ՝ Փարպեցւոյն երկու տպագիր օրինակներ ունինք, որոնց մէջ Ս. Սահակայ ( կոչուած ) տեսիլքը՝ ուրիշ ձեռագրաց հետ խղճամիտ կերպով բարդատուած է: Մին չ. կարապետ Եսայեանի ձեռքով, և միւսը՝ չ. Ղեւոնդ Ալիշանի աշխատութեամբ: Առաջինը՝ կը կրէ Թ, Է, Գ թիւը, իսկ միւսը՝ Թ, Է, Ծ: « Բագմավէպ » ի պրակիս ներկայ հրատարակութեանս համար՝ Առաջինն ընտրած

եմ, որ յետոյ՝ Փարպեցւոյն պատմութեան մէջ եւս պիտի մտնէ: Սոյն աշխատութեանս մէջ՝ աչքիս առջեւ ունեցայ Ղզ. Փար. բոլոր ձեռագիր ու տպագիր օրինակները: Տարբերակները ջանացեր եմ անվրէպ ճշգրտութեամբ նշանակել: Ընթերցողաց դիւրութեան համար՝ զործածած օրինակներու սղագրեալ անունները, ահա ստորեւ կը բացատրեմ:

### ՀԱՄԵՄԱՏԱԾ ՕՐԻՆԱԿՆԵՐՍ

- Ա. Բ. ձձ = Ըսեւ է՝ վենետիկ առաջին կամ երկրորդ ձեռագիրը: Ա. = Ա. Բ. ԹԻ՛. 1206. Բ. = Է, Գ, ԹԻ՛. 1088:  
 Ա. = Հ. Ղ. Աւիշանի բաղդատած օրինակը:  
 Սփ. = Սոփերբ Հայկ. հտ. Բ, էջ 45-67.  
 Ա, Բ, Գ տպ. = վենետիկ Առաջին, Երկրորդ, կամ Երրորդ տպագրութիւնը (1793, 1873, 1891).  
 Տփղ. = Տփղիսի տպ. (1904):  
 Չփ. = Հ. Մ. Չամչ. պատմ. Գ հտր. վերջին էջերը:  
 Աղթ. = Ազաթանգեղոսի Չ տպ. 1930:



## ՏԵՍԻԼ<sup>1</sup>

### Ս. ՍԱՀԱԿԱՅ ՊԱՐԹԵՒԻ

Արդ ունկնդիր լերուք ինձ մտադիւրութեամբ ամենայն բազմութիւն ժողովրդոց՝ և պատմեցից՝ ձեզ: Յառաջ քան զբազում ամս խորհուրդք անմխիթար նեղէին զիս՝ զի ոչ եղև ինձ՝ արու զաւակ, անդադար զմտաւ ածէլով և աղաչելով զԱստուած Հնորհէլ ինձ որդի՛ որպէս և իմաց նախնեաց որ յառաջ քան զիս էին ամուսնացեալք վասն որդեծնութեան: Եւ քանզի վերակացորիւն<sup>4</sup> հզօրին առ իւրաքանչիւր ըբ արդար է և ճանաչող քան զոր մէք իմանամք և խորհմք և խնդրեմք: Եւ ես է մեծի հինգշաբթոջն է զատկի աղուհացիցն է հսկման երեկոյն պաշտամանն է սրբոյ և է մեղաքաւիչ խորհրդոյ կենարարին ճաշակեալ՝ այլ բնաւ ամենեւին չև ինչ ձաշակեալ բայց հաց և աղ և ջուր, ըստ կանոնի մեծի սուրբ ժողովոյն ՅԺԼ եպիսկոպոսացն որք է Նիկիա\* 1.

1. Ալ. «Յաղագս է հարկէ պատմելոյ գտեսին սրբոյն Սահակայ». միւս ձձ. և տպւլ. օր. չիք վերնագիր:
2. Աղթ. էջ 545, տող՝ 23-24.
3. Բոլոր ձձ. տպւլ. չ. «զի ոչ եղև ինձ արու զաւակ»:
4. Ա, Բ, ձձ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. Ալ. օր. «Մատակարարումն». Սփ. «Մատակարարութիւն»:

\* Ո՛չ Նիկիոյ, այլ Ղաւողիկիոյ. տ. Mansi, հտ. Բ, 571-2, կամոմ Ծ. հմմտ. Մխիթար Գոշ, գլ. ԺԾԶ:

այսպիսի սահմանաւ կանոնադրեալ<sup>5</sup> Հաստա-  
տեցին, զորոց կանոնադրութիւն Հաստատեաց  
Հոգին Սուրբ: Եւ կատարեալ իմ զկանոնն  
յերկարման առաջին գորողայիցն<sup>6</sup>, և դառք  
պաշտօնէիցն ընդ նստելն ծանր ներհմամբ ի  
աստուկութեանէ բազմօրեայ տքնութեան<sup>7</sup> որպէս  
կիսամեռք յիմեիկն<sup>8</sup>, որոց զաւուրս քառասնոր-  
դացն ուժգին պահօք և անդադար արթութիւք  
զցայգ և զցերեկ հանեալ էր յաղօթս<sup>9</sup>. և  
մանաւանդ ի մեծի շաբաթունն՝ առաւել ևս  
յաւելուածովք զնոյն աճեցուցանել փութային  
ուշադրեալք ուրախակից վաստակօք հասանել  
վարձուցն հասուցման: Եւ լոյս ճրագացն և  
կանթեղացն՝ առաւել ևս տուրեալ<sup>10</sup> բարբո-  
րիւ: Եւ ընթերցողն կամաւ յերկարէր զկար-  
դացունն՝ յաղագս սակաւ մի ձողի<sup>11</sup> առնլոյ, և  
բաւելոյ պաշտօնէիցն առաջարկութեան կանո-

5. Ա. Ժ. Ա. Բ. Գ. Տփղ. տպւլ. «կանոնադրեալ... կա-  
նոնադրութիւն». – Բ. Ժ. Սփ. «կանոնադրեալ... կանո-  
նադրեալ... – գրութիւն»:

6. Ա. Բ. Ժ. Սփ. Տփղ. մոյմ. – Ալ. օր. Բ. տպւ.  
«գորուղայ». – Գ. տպւ. «գորուղայ»:

7. Ազթ. էջ 546, տող 14.

8. Բոլոր Ժ. և տպւ. «եղեն»:

9. Ա. Բ. Ժ. Ա. տպւ. Սփ. մոյմ. – Ալ. օր. Բ. Գ.  
Տփղ. տպւ. չիք «յաղօթս»:

10. Ա. Բ. Ժ. Ալ. օր. Բ. Գ. և Տփղ. տպւ. «Առա-  
ւել ևս տոչորեալ բորբոքէր». Սփ. (չ. ևս). – Ա. տպւ.  
մոյմ.

11. Ա. Բ. Ժ. Ա. տպւ. «ոյժ առնլոյ». Ալ. Սփ. Բ.  
Գ. և Տփղ. տպւ. «Առնլոյ ողի»:

նին: Մնային և բազմութիւն ժողովրդեանն ժողո-  
վելոյ ըստ սովորութեանն ի պաշտօն գիշերոյն:  
Քանզի յորդօր կամօր<sup>12</sup> փափաքէր իւրաքանչիւր  
ոք, այր և կին՝ առհասարակ ժամանել արթնու-  
թեամբ ի պաշտօնն<sup>13</sup> վասն փրկութեան ան-  
ձանց: Նստէի և ևս մերձ առ<sup>14</sup> սեղանն Աս-  
տուծոյ, ի սուրբ եկեղեցոյն՝ ի Վաղարշապատ  
քաղաքի:

ՏԵՍԻԼ ՄԱՐԳԱՐԵՌԻՌԵԱՆ<sup>15</sup> ՍՐԲՈՅՆ  
ԻՍԱՀԱԿՍՅ ՊԱՐԹԵՒԻ Հայոց հայրապե-  
տի<sup>16</sup> զոր ետես յԱրարատ<sup>17</sup> գաւառի, ի Վա-  
ղարշապատ քաղաքի, յորժամ ետեր ի տարբ  
եկեղեցոյն՝ ի վերայ բեմբին, մերձ առ սե-  
ղանն Աստուծոյ՝ ի տարբ կարողիկիկն: Ասք  
գրեցուք գտեսիլոյ, որ եմ բանք Հօր, և Յի-  
սուսի Աստուծոյ, և Հոյնոյն սրբոյ՝ սեւա-  
կաւս<sup>18</sup> գրեալ ի քարտիսի:

12. Ա. Բ. Ժ. Ալ. Սփ. Ա. Բ. Գ. և Տփղ. տպւ.  
«կամարութեամբ»:

13. Ա. Բ. Ժ. Ալ. Սփ. Ա. Բ. Գ. և Տփղ. տպւ.  
միայն «Արթնութեամբ անձ. փրկ.»:

14. Բոլոր Ժ. և տպւ. մոյմպէս, միայն Ա. Ժ.  
չունի «մերձ»:

15. Ա. Բ. Ժ. Ալ. Ա. և Տփղ. տպւ. չիք «մար-  
գարէութեան». իսկ Սփ. Բ. Գ. տպւ. այդ վերնա-  
գիրը չունին:

16. Ա. Բ. Ժ. Ալ. Ա. և Տփղ. տպւ. չիք «Հայոց  
հայրապետի»:

17. Նոյնք՝ չիք «յԱրարատ գաւառի»:

18. Նոյնք՝ չունին «սեւակաւս գրեալ ի քարտիսի»:

Եւ ահա յանկարծակի բացաւ<sup>19</sup> Հաստատու-  
թիւն երկնից, ընդ որ ծագեաց լոյս<sup>20</sup> սաստիկ,  
և ելից զամենայն երեսս<sup>21</sup> երկրի: Եւ կանգնեալ  
երեւեցաւ ինձ յերկրի բեմ՝ չորեքիւստի ամ-  
պեղէն<sup>22</sup>, որոյ բարձրութիւն տարածեալ ընդ  
զամենայն երկիր: Եւ ի վերայ բեմքին երեւէր  
անարակ<sup>23</sup> ոսկեղէն յոսկւոյ սրբոյ խորան<sup>24</sup> այր-  
դար<sup>25</sup>, ըստ արժանի սպասու<sup>26</sup> Տեառն սրբու-  
րեան, ծածկեալ յոյժ բարակ կտաւով սպի-  
տակափայլ գունով: Եւ ի վերայ խորանաձեւ  
ծածկութեան<sup>27</sup> յայտնապէս նշան<sup>28</sup> տերունա-  
կան երեւէր. որոյ երեւումն<sup>29</sup> ոչ նիւթեղէն  
այլ լուսեղէն ցուցանելը: Եւ յանկարծակի  
եղև հնչումն<sup>30</sup> խաղաղասիք օգոյ, և բացաւ  
փեղկ մի ի ծածկութից կտաւոյն: Ընդ որ հայ-

19. Ազթ. էջ 547, տող՝ 6.

20. Ազթ. էջ 548, տող՝ 3.

21. Սփ. մոյմ. Ալ. «գերեսս ամ. երկրի». Ա, Բ ձձ.

Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «ամ. երկիր»:

22. Ազթ. էջ 549, տող՝ 15-16.

23. Ա, Բ ձձ. Ա. տպւլ. «տարակ սկեղ». Ճառըմ-  
տիր, Ալ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «տարասկեղ»:

24. Բոլոր ձձ. և տպւլ. օր. «խորանարդ»:

25. Ազթ. էջ 550, տող՝ 11.

26. Նոյմք՝ միայն «սպասաւորութեան Տեառն»:

27. Ա ձ. Ա. տպւլ. «ծածկութիւն». Բ ձ. «ծածկու-  
թեան». Ալ. Սփ. Բ, Գ, Տփղ. տպւլ. «ծածկութեան»:

28. Ազթ. էջ 549, տող 16, և 550, տող 3, և  
551, տող 13.

29. Բոլոր ձձ. և տպւլ. օր. «երեւելութիւն»:

30. Ազթ. էջ 547, տող՝ 7-9.

եցեալ տեսի, և ահա կայր ի վերայ բեմքին  
սեղան չորեքիւստի ոսկի ականակապ՝ ի բազ-  
մագոյն ականց պատուակակումաց<sup>31</sup> ընդէլուզեալ:  
Եւ ի վերայ սեղանոյն՝ կայր հաց մի սուրբ, և  
ողկոյզ մի խաղոյզ՝ ըստ սպասուականութեան  
խորհրդոյ նւանուրեան<sup>32</sup> երկնաւոր փրկութեան:  
Եւ մերձ առ սուրբ խորհուրդն երեւէր ծառ  
մի ձիթենի՝ ստղալից յոյժ<sup>33</sup> և վարսաւոր, զո-  
րոյ ոչ կարէի առնուլ զչափ բարձրութեան  
նորա<sup>34</sup> և զլայնութեանն, որոյ բերն էր բազ-  
մապտուղ և ատոք<sup>35</sup>. տեսիլն և գեղեցկութիւնն՝  
անպատում և սքանչելի: Եւ որչեալք չորս  
ոստ<sup>36</sup> ձիթենոյն ի խոնարճ կողմ՝ երկրի ձգեալ  
մօտէին: Յորոց երէք օտոք միաչափք և հասա-  
րակապտուղք երեւէին, և չորրորդն ի նոցանէ՝  
որպէս կիսաբաժին և նուազապտուղ ըստ եր-  
կայնաչափութեան և պտղաբերութեան<sup>37</sup> երկնցն  
երեւէին: Եւ պտուղք չորեքունց օստոցն՝ ոչ  
ինչ բնաւ ամենեւին<sup>38</sup> նմանք կամ հաւասարք

31. Ա, Բ ձձ. Ա. տպւլ. չիք «սպասուականաց». Չմ.  
Ալ. Սփ. Բ, Գ, Տփղ. տպւլ. մոյմ.

32. Ոչ մի ձ. կամ տպւլ. կը դմէ այս ըստը,

33. Ա, Բ ձձ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ.  
«վարձաւոր ստղալից յոյժ»:

34. Նոյմք՝ չունիմ «նորա»:

35. Նոյմք՝ կը յաւելում «Եւ» տեսիլն, իսկ Սփ.  
2 տող մոռցումս էմ:

36. Ա, Բ ձձ. Ա. տպւլ. ունիմ «օտոք միաչափ»:

37. Ա, Բ ձձ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. չունիմ «և  
պտղաբերութեան»:

38. Ա, Բ ձձ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. չիք  
«ամենեւին»:

բազմաբերուածեան<sup>39</sup> և ստղաբոյծ ատորու-  
ածեան<sup>40</sup> ստղոց ձիւթենոյն, այլ առաւել<sup>41</sup> նուազք  
Թոռով, և վտաք ատորուածեամբ, որպէս թէ  
ծնկեալք էին:

Եւ ընդ աշէկէ բեմբին՝ տեսի աթոռ<sup>42</sup> մի  
բարձր չորեքկուսի ծովագոյն սառնակերպ,  
ծածկեալ թանձր կտաւով թիազուներէ<sup>43</sup>: Եւ  
վերացաւ կտաւն թանձր ի շնչմանէ քաղցր  
օդոյն եկելոյ: Տեսանէի<sup>44</sup> և ահա սկսեղ<sup>45</sup> մի  
մէծ արծաթի ի վերայ աթոռոյն: Եւ ի վերայ  
սկսեղն<sup>46</sup> կայր նափորս մի բէշէզեայ ծալեալ<sup>47</sup>,  
և առ նմին գունդ մի ոսկի բոլոր: Եւ մագա-  
ղաթ հատուածեւ<sup>48</sup> չորեքկուսի՝ գրեալ ի սկըզ-  
բանն կարգս ինչ սակաւս՝ ոսկեանսիլ գրով  
սքանչեղապէս<sup>49</sup> ձեռամբ գրչի ճարտարի: Եւ  
ի միջոյ կողման մագաղաթին, հեռի յոսկեգիր

39. Ա. ծ. Ա, Բ, Գ, Տփղ. տալս. կը գրեն «սլա-  
զարերութեան»:

40. Ա, Բ ծծ. Ալ. Սփի. Ա, Բ, Գ, Տփղ. տալս. կը  
յաւելուի «այլ» ստղ.:

41. Նոյնք՝ կը ղմնմ «նուազք առաւել»:

42. Ազթ. էջ 559, տող՝ 20:

43. Ա, Բ ծծ. Ա տալ. «թիազոյն»:

44. Բոլոր օրինակք «տեսի»:

45. Ա, Բ ծծ. Ա, Տփղ. տալս. «սկսեղ»:

46. Ա, Բ ծծ. Ա տալ. «սկսեղ»:

47. Ա, Բ ծծ. Ա, Բ, Գ, Տփղ. տալս. կը յաւելուի  
«և եզեալ»:

48. Ա, Բ ծծ. Ալ. Ա, Բ, Գ, Տփղ. տալս. «հատուա-  
ծածեւ»: Սփի. «հատածածեւ»:

49. Ա, Բ ծծ. Ա, Բ, Գ, Տփղ. տալս. «երբ թէ»:

կարգացն երեւէին այլ կարգք ինչ եղծեալք  
ջնջագիրք, որոց ոչ ինչ<sup>50</sup> երեւէր տեսիլ գրոյն  
և կամ կերպարանք: Եւ հուսկ յեզր մագա-  
ղաթին, հեռի ի ջնջագիր կարգացն՝ դարձեալ  
տեսանէի այլեւս կարգ մի և կէս կարգի գրեալ  
ոսկեգիր գրով առաւել սքանչեղապէս՝ ըստ  
տեսեան<sup>51</sup> առաջնոյ կարգացն՝ գրելոյ յետկըզ-  
բան մագաղաթին: Եւ ի կիսագիր կարգին մին-  
չեւ ցմիջոց գրոյն՝ եւս առաւելագոյն ոսկով էր,  
և այլն մինչեւ ցկատարուան՝ կարմրագեղով<sup>52</sup>:  
Եւ կային շուրջ զձնօտիւք սկսեղն անթիւ բազ-  
մուածին<sup>53</sup> սղայոց արուաց. այլ սակաւք և  
յեղաց: Ամենեքին սայծառացեալ լուսազգեստք  
էին<sup>54</sup>: Բայց ճառագայթ<sup>55</sup> փայլման պատ-  
մուածանաց նոցա, էր՝ որ կարմրագոյն<sup>56</sup> արձա-  
կէին նշոյլք, եւ էր՝ որ երգներքին, և գոյն՝  
ազգի ազգի<sup>57</sup>: Եւ գեմք ամենեցուն՝ ի սուրբ  
սեղանն հայէին, չգարձուցեալք ամենեկն<sup>58</sup>

50. Ա, Բ ծծ. Ա, Բ, Գ, Տփղ. տալ. Ալ. Սփի. «բնաւ»:

51. Ա, Բ ծծ. Ա տալ. «ըստ առաջնոյ տեսեալ». Ալ.  
Բ, Գ, Տփղ. «ըստ տեսոյ»:

52. Ա, Բ ծծ. Ա, Բ, Գ տալս. կը յաւելուի «երե-  
ւէր». Ալ. չունի «և այլն... կարմրգ». Տփղ. տալ. «և  
այլն կարմրագեղով էր»:

53. Ազթ. էջ 552, տող՝ 1-2:

54. Ազթ. էջ 552, տող՝ 3:

55. Ազթ. էջ 551, տող՝ 22-23:

56. Ազթ. էջ 550, տող՝ 1-2:

57. Ա, Բ ծծ. Ա, Տփղ. տալս. ունի «ազգես և-  
րեւէր»:

58. Ա, Բ ծծ. զմ. Ալ. Սփի. Ա, Բ, Գ, Տփղ. տալս.  
«բնաւ + և ոչ ուրեք»:

զաչս իւրեանց ի սուրբ<sup>59</sup> խորհրդոյն Գիրկու-  
թեան:

Եւ սկսաւ յանկարծակի սաստկապէս դը-  
ղըրգմամբ շարժել աթոռն \* : Եւ զմանկտն  
զոր տեսանէի ի տխ մանկութեան, առժամայն  
վաղվազակի փոխեցակ<sup>60</sup> ի հասակ երիտասար-  
դութեան կատարեալք<sup>61</sup>: Եւ եղեն թեւազգե-  
ցիկ<sup>62</sup> ի վերայ<sup>63</sup> սուրբ սեղանոյն, որ էր ըն-  
դէլուղեալ ի բազմագունի ականց՝ թուուցեալ  
բնակէին<sup>64</sup>: Եւ համբարձեալ սուրբ սեղանն<sup>65</sup> ի  
վեր քան զհաստատութիւն բարձրութեան երկ-  
նից՝ ծածկէր: Ի: <sup>66</sup> սյուպիս եղեալ՝ անկրեւոշ-  
րանայր<sup>67</sup> տեսիլն և անփոփիի: Իշ ևս ի մեծի  
նիւզման եղեալ՝ ասիլիի:

Եւ ահա յանկարծակի ի կերպարան մարդոյ  
երեւէր ինձ յերկնից այր վի<sup>68</sup> լուսեղէն, որոյ  
սեսութիւն սաստկութեան լուսոյն՝ մուայլեցու-

59. Նոյնք՝ չուցիմ «սուրբ»:

60. Նոյնք՝ կը գրեն «փոփոխեալք-ս»:

\* Այսպէս կը թողում ըստ միւս օրինակաց, փո-  
խամակ բնագրիս (Տ. Կարապ. Եսայ.) «Աթոռոյն»:

61. Նոյնք՝ կ'աւելցնեն «լինէին»:

62. Ազթ. էջ 552, տող՝ 11:

63. Նոյնք՝ էը զմեն «ի վեր ի սուրբ սեղանն»:

64. Ա, Բ ծծ. Ա, Տփղ. տպպ. Զմ. կը յաւելուն  
«և գուրբ Աստուածն երգէին»:

65. Ա, Բ ծծ. Զմ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպպ.  
«Հանդերձ նորք»:

66. Ա, Բ ծծ. Ա. տպ. Տ. «Եւ այսպէս - ակշէի»:

67. Ազթ. էջ 562, տող՝ 1:

68. Ազթ. էջ 547, տող՝ 11-12. և 548, տող 17:

ցեալ ծածկէր զըյս արեգական: Եւ սլացեալ<sup>69</sup>  
այրն հասանէր<sup>70</sup> ուր էան էի. և իմ առանէլ  
էւս ավշեալ հիացմամբ ի փայլակնացայտ երեւ-  
մանէ առնն, անկայ վաղվազակի դողալով ի վե-  
րայ երեսաց իմոց<sup>71</sup> յերկիր: Եւ բուռն հա-  
րեալ<sup>72</sup> կանգնեաց զիս, և հաստատեալ կացոյց  
զիս ի վերայ ոտից իմոց. և ասէ զիս<sup>73</sup>. քա-  
ջալերեաց, զօրացիր և մի՛ երկնչիր. այլ հաս-  
տատեա զսիրտ քո յանուն հզօրին որ արար  
զամենայն երեւելիս<sup>74</sup> և աներեւոյթս, և շնոր-  
հեաց եցոյց քեզ զմեծ խորհուրդ յառաջատես  
արարչութեան իւրոյ: Եւ իմ ուշաբերեալ դօ-  
րացայ ի բանէ նորա<sup>75</sup> և ասէ ցիս. ընդէր ես  
տրամեալ, և կամ ընդէր զբազմունք նանրու-  
թեան<sup>76</sup> սղաթրէն զսիրտս<sup>77</sup> յստակ<sup>78</sup> խորհրդոց

69. Ազթ. էջ 548, տող՝ 23. Ազաթամգեղոսի հետ  
ունեցած միւս մամուլի մննիւմ՝ ուզողը համե-  
մատէ:

70. Ա, Բ ծծ. Ա, Բ, Գ, Տփղ. տպպ. Տ. «ի տեղին»:

71. Ա. ծ. Ա. տպ. չուցիմ «յերկիր»:

72. Ա, Բ ծծ. Զմ. Ա, Բ, Գ, Տփղ. տպպ. կը յա-  
ւելուն «զինէն»:

73. Ա. ծ. Ա. տպ. չուցիմ «ցիս»:

74. Ա, Բ ծծ. Ա. տպ. չուցիմ «Երեւելիս - շնոր-  
հեաց» հատուածը:

75. Բ ծ. Զմ. Ալ. Սփ. Բ, Գ, Տփղ. տպպ. կը յա-  
ւելուն «և կանգնեալ կացոյց զիս ի վերայ ոտից իմոց»:

76. Ա, Բ ծծ. Ա. տպ. «ձանձրութեան»:

77. Ա, Բ ծծ. Ա. տպ. «զխորհուրդս». Ալ. «զմիտս  
քո, և»:

78. Ա, Բ ծծ. Ա. տպ. չուցիմ «զյստակ խորհրդոց  
բոց». Ալ. «և զյստակ խորհրդ.». Սփ. «զմիտս յստակ  
խորհրդ.»:

րոց: Վասն զի տգիտական խորհրդովք<sup>79</sup> յա-  
 ծեցուցեալ զմիտագ խնուկէիր վասն չլինելոյ  
 քեզ արու<sup>80</sup> զաւակ, որ<sup>81</sup> քաջ ծանօթ էիր կա-  
 մաց բարձրելոյն<sup>82</sup> որ ստուգութեամբ բաշխե-  
 զիւրաքանչիւր օգուտ, և ոչ զլացութեամբ  
 խախտնեալ<sup>83</sup> արդէլու յուսմքէ զարժանն: Եւ  
 արդ գլխաւով ի քեզ բարձրեալն վասն սիրելոյ  
 զքեզ կամեցաւ հեռացուցանել<sup>84</sup> ի քէն զայդ-  
 պիսի ընդունայն<sup>85</sup> մտածմունդ, և միսլծարեաց  
 զքեզ տեսլեամբդ այգուիկ, որ ցուցաւ քեզ  
 յայտնութիւն մեծ, ոչ միայն յառաջիկայիս՝  
 այլ և առ յապա յամենայն<sup>86</sup> մինչեւ ի վախճան  
 աշխարհին<sup>87</sup> որ լինելոց էն, ծանոյց քեզ<sup>88</sup> և ա-  
 մենայն հաւատացելոց ի բան նորա. որպէս ճշմա-  
 րեա նախնոյն քո առնն Աստուծոյ<sup>89</sup> սրբոյն Գրե-

79. Ալ. «խորհուրդք»:  
 80. Ա, Բ ձձ. Ա, Բ, Գ, Տիվ. տպւլ. «Որդի» կը  
 գրեն. Ալ. «վասն ոչ լինելոյ ի քէն արու որդի»:  
 81. Ա, Բ ձձ. չուցիմ՝ «որ»:  
 82. Ա, Բ ձձ. Ալ. Սիփ. Ա, Բ, Գ, Տիվ. տպւլ. «Հը-  
 օրին (որ, թէ), (գիտութեամբ) զիտելութեամբ»:  
 83. Ա. Բ ձձ. Ա. տպւլ. չուցիմ «խախտնեալ»:  
 84. Ալ. Բ, Գ տպւլ. ուցիմ «կամեցաւ դարձուցա-  
 նել»:  
 85. Ալ. Սիփ. Բ, Գ տպւլ. չիք՝ «ընդունայն»:  
 86. Ալ. Սիփ. Բ, Գ, Տիվ. տպւլ. կը յատելուն՝  
 «Իրաց որ»:  
 87. Ալ. Բ, Գ տպւլ. «ժամանակի»:  
 88. Ալ. Սիփ. «Բեւ»:  
 89. Ա. ձ. Ա. տպւլ. չ. «Անն Աստուծոյ»: Ալ. «Ճշմր.  
 անն նին. քմ. առնն Աստուծոյ»:

գորի, իսկ քեզ՝ մինչեւ ի կատարած<sup>90</sup> աշխարհն,  
 որ ինչ միանգամ<sup>91</sup> լինելոց է՝ եցոյց զամենայն:  
 Եւ արդ լուր և պատմեցից քեզ զմեկնութիւն  
 մեծի յայտնութեանդ<sup>92</sup>, որպէս և հրամայեցաւ  
 ինձ ի վերին գորտըրեկեկ ցուցանել քեզ<sup>93</sup> զա-  
 մենայն: Եւ դու ունկնդիր լիր բազում զգու-  
 չութեամբ, և գրեա ի տախտակս սրտի քո ան-  
 մուտաց, զոր ի մագաղաթի<sup>94</sup> դրոշմեալ՝ թողցես  
 հաւատացեալ ժողովրդոց և անսխալ մինչեւ ի  
 վախճան աշխարհի<sup>95</sup>:

**ՄԵԿՆՈՒԹԻՒՆՆԵՐ<sup>96</sup> ՏԵՍԼԵԱՆ Ս. ԻՍԱՀԱ-  
 ԿԱՅ ՊԱՐԹԵՒԻ, որ ասաց<sup>97</sup> նաև հրեշտակ  
 Աստուծոյ, և մեկնեաց<sup>98</sup> և յայտնի ըստ իւ-  
 բաքսնչիւր գլխոց, և ըստ<sup>99</sup> միոյ միոյ տանց.  
 վասն կեանց մարդկան, և վասն<sup>100</sup> կատարածի**

90. Ալ. Սիփ. «կատարումն»:  
 91. Նոյնք՝ չուցիմ «միանգամայն»:  
 92. Ա, Բ ձձ. Ա. տպւլ. չ. «Մեծի յայտնութեանդ»:  
 93. Նոյնք՝ չիք «ի վերին գոր. ցուցանել (Ալ. ծա-  
 մուց.) քեզ զամեն»:  
 94. Նոյնք «Եւ զրով»:  
 95. Չմ. Ալ. Բ. Գ տպւլ. «ժամանակի»:  
 96. Սիփ. Բ, Գ տպւլ. չուցիմ ոչ վերնագիրը և  
 ոչ զլիտակարգութիւնները:  
 97. Ա, Բ ձձ. Ալ. Ա, Տիվ. տպւլ. չուցիմ՝ «որ  
 ասաց նմա»:  
 98. Նոյնք չ. «և մեկնեաց». տ. վերը՝ էջ 30, ծմթ. 1.  
 99. Նոյնք՝ չ. «ըստ»:  
 100. Նոյնք՝ չ. «վասն»:

աշխարհի: Այդ՝ դիցուք<sup>101</sup> որպէս յառաջագոյն  
ասացի զմարգարեութիւն տեսնան, որ էն  
բանք չօր, և Քրիստոսի Աստուծոյ, և Հոգւոյն  
Արբոյ՝ սեռակաւս, և զմեկնութիւն սարկերի:

Ի բանալ հաստատութեան երկնիս<sup>102</sup> զոր  
տեսանէի, և տարածեալ լոյսն<sup>103</sup> սաստիկ ընդ  
ամենայն երեսն երկրի. քանզի ահա ի գալլու-  
տեան կենարարի<sup>104</sup> որդւոյն Աստուծոյ բացեալ  
լինի<sup>105</sup> դուռն շնորհի ուղորմութեան նորա<sup>106</sup>  
առ ամենեսին որ սիրեն զնա, և կատարեն ըզ-  
բան հրամանի նորա՝ յորս ծագեալ լուսաւորե-  
լոյս<sup>107</sup> վարդապետութեան նորա: Եւ բեմբն  
չորեքիւսի կանգնեալ որ ցուցաւ<sup>108</sup> քեզ՝ բարձր  
յերկրէ մինչեւ յերկնս, հաւասան ճշմարտու-  
թեանն է, որով վերանան արդարքն ի ծանրու-  
թեանն աշխարհիս կենաց՝ ի թեթեւութիւն եր-  
կնից բնակութեան: Եւ զի ամպեղէն գոռնով  
երեւեցաւ բեմբն, վասն զի որ վերացան ամ-  
պով՝ նոյն գալոց է վերացուցանել զարդարս

101. Նոյնք՝ չումիմ «Արդ դիցուք-Առնթեր», այլ  
միայն՝ «Տեաիւ Ս. Սահակայ»:

102. Ա, Բ ձձ. Ալ. Ա, Բ, Գ, Տիւղ. տպպ. «Եր-  
կնից - գոր տեսեր» կը գրեն:

103. Նոյնք՝ «Զտարածել (լուս)ոյն»:

104. Ա, Բ ձձ. Ա, Բ, Գ տպպ. «Ի զլստ. կենդա-  
նի», Ալ. Սիւ. Տիւղ. «Ի գալտանէ»:

105. Նոյնք՝ «է»:

106. Ա, Բ ձձ. Ա տպ. չումիմ՝ «նորա», Սիւ: Բ,  
Գ, Տիւղ. տպպ. «առ ամենեսան»:

107. Նոյնք կը յաւելում՝ «փառաց»:

108. Նոյնք ունիմ «Երեւեցաւ»:

ընդ իւր, ուր բազում և սերիւ<sup>109</sup> են օթեւանք  
ի տան Հօրն յարքայութիւնն, զոր և դու<sup>110</sup>  
տեղեկացեալ ուսար ի Հոգւոյն Սրբոյ, որ խօ-  
սէր ընտիր արամբն Պաւղոսիւ, եթէ ամպովք  
յափշտակիմք ընդ առաջ Տեան յօրս: Եւ  
տեսարն<sup>111</sup> ոսկի որ ի վերայ բեմբնն, որով<sup>112</sup> էր  
արկեալ զմաքուր կտան զբարակ, որ<sup>113</sup> ծած-  
կեալ էր զսուրբ սեղանն, և որ ի նմա խոր-  
հուրդն, գիտեա և ծանիր, զի ծածուկ և ան-  
յայտ է խորհուրդ աստուածային գիտութեան  
պատուականութեամբ և մաքրութեամբ, ըստ  
պատուականութեան մաքուր ոսկւոյն<sup>114</sup> և լու-  
սափայլ կտաւոյն: Յորոյ վերայ կանգնեալ<sup>115</sup>  
նշան կենդանացելչ խաչին երեւէր, որով<sup>116</sup>  
կենդանացեալ կանգնեցան ամենայն արարածք  
գլորեալք մեղօք. և դարձեալ զի նախ խաչն  
երեւի ի գալտեանն Քրիստոսի, և ապա յայտ-

109. Ա, Բ ձձ. Ա, Տիւղ. տպպ. չումիմ՝ «և անթիւ»:

110. Ա, Բ ձձ. Ա տպ. «քո ուսեալ»:

111. Ա ձ. Ձմ. Ալ. Ա, Բ, Գ, Տիւղ. «Տեսարակեցն»,  
Բ ձ. «տեսարակ սկուսեցն», Սիւ. «տեսարակեցն»:

112. Ա, Բ, ձձ. Ձմ. Ալ. Ա, Բ, Գ, Տիւղ. «գորով»,  
Սիւ. «գորոյ վերայ»:

113. Նոյնք՝ «որով ծած. սուրբ»:

114. Ա, Բ ձձ. Ալ. Ա տպ. «ոսկւոյն Եւ լուսա-  
փայլութիւն», Սիւ. «ըստ պատուակնթ. ոսկ. և մաքրթ.  
կտաւոյն»:

115. Ա, Բ ձձ. Ա տպ. «տեսանէիր կանգնեալ զնշ-  
խչ. որ երեւ...»:

116. Ա, Բ ձձ. Ա տպ. «Յոր», Տիւղ. չումիմ «յոր,  
որով»:

նի խորհուրդ դատաստանին և հատուցման ըստ իւրաքանչիւր գործոց:

Եւ զի եղեալ օդ քաղցրաշունչ, որ եբաց զմասն ինչ կառայն, ի միտ առ, զի ցուցաւ քեզ ի սուրբ Հոգւոյն քաղցրաշունչ խաղացումն<sup>117</sup>, որ յայտնէ սրբոց իւրոց զձածկեալ խորհուրդ աստուածութեան իւրոյ: Ընդ որով կայր սեղանն ոսկի ի պատուական ականց ընդելուզեալ՝ սրբոյ Երրորդութեան ծանուցանի միասնականութիւն, որ զվարս և զճգնութիւն արդարոցն, որպէս զպատուական ականց զանազանութիւն ասաքնութեան<sup>118</sup> առ ինչիւսն տըպաւորեալ զուարճանայ<sup>119</sup>, որք զձաշակն կիւնաց զմարմին և զարին փրկչին արժանապէս ճշմարտութեամբ բազմեալ ընդ նմա ճաշակեն ի պատուական<sup>120</sup> սեղանոյն: Ըստ երեւելոյ քեզ, հացն և ողկոյզն ի վերայ սեղանոյն՝ օրինակ մարմնոյ և արեան Տեառն<sup>121</sup> չարչարանաց ցուցանի:

Իսկ երեւումն սքանչելատեսիլ ձիթեոյն, որ էր հուպ առ տէրունական<sup>122</sup> խորհուրդն, բարձր և վարսաւոր, բազմաբեր և պողալից, զտուրս և

117. Ա. ծ. Զմ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «քաղցր խաղացմունք», Բ ծ. «քաղցրասիկ»:

118. Նոյնք՝ չումիլն «ստինքնութեան»:

119. Ա, Բ ծծ. Ա, Տփղ. տպւլ. «Զուարճացուցանէ»:

120. Ա, Բ ծծ. Զմ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «ի սուրբ»:

121. Ալ. Զմ. Սփ. Բ, Գ, Տփղ. տպւլ. «կենարար չարչարանացն ծանուցաւ (ցուցաւ)», Ա տպ. «կենր. չարչ. Տեառն»:

122. Ա, Բ ծծ. Զմ. Ա, Բ, Գ տպւլ. «տէրունեան»:

զողորմութիւն և զսէր մարդկան որ առ իրեարս եցոյց քեզ թարձրեարկ<sup>123</sup>: Քանզի<sup>124</sup> մօտ և պատուակալ և առաջին<sup>125</sup> է աստուածութեան՝ աղքատսիրութիւն յամենայն բարեգործութիւնս, որով և առաջին արդարքն<sup>126</sup> ընտիր երեւեցան. Աբրահամ, Յոբ, Կոռնելիոս և նըմանողք<sup>127</sup> նոցա: Առանց որոյ և կուսանացն արհամարհեալ վաստակ կուսութեան արտաքոյ չարսանեացն ընկեցան: Սովաւ ճանաչի յանձինս մարդկան կնիք քարոզութեանն Քրիստոսի որ ասացն, յայտմ ծանկեկն ամենեքին թէ իմ աշակերտք էք՝ եթէ զմխեանս սիրիցէք. և մանաւանդ որ առատապէս և զուարթ<sup>128</sup> կամուս կատարեսցեն զսիրոյն պատուիրանն ոչ միայն յալքատս՝ այլ և յընկերս և յեղբարս և յամենեսեան<sup>129</sup> որով չատաստի խաղաղութիւն առ մեկալ<sup>130</sup> աշխարհի, և Տէրն փառաց բնակէ ի

123. Ալ. Զմ. Սփ. Ա, Բ, Գ տպւլ. «ընդունողն»:

124. Ալ. Բ ծծ. Զմ. Ա, Տփղ. տպւլ. կը յաւելում «առակ ևս»:

125. Նոյնք Ա, Բ ծծ. Ա, Տփղ. տպւլ. չիք՝ «և առաջին»:

126. Նոյնք և Բ, Գ տպւլ. «Աբրահմ, Իսահակ և Յակոբ»:

127. Նոյնք՝ չումիլն «Յոբ, Կոռնելիոս և նմանողք նոցա»:

128. Ա, Բ ծծ. Սփ. Ա տպ. «զուարթութեամբ» Զմ. Ալ. Բ, Գ, Տփղ. տպւլ. «զուարթամտութեամբ»:

129. Ա, Բ ծծ. Ա տպ. «յամենայն», Ալ. Սփ. Բ, Գ, Տփղ. տպւլ. «առ ամենեսեան»:

130. Ա, Բ ծծ. Ա տպ. չ. «ամենայն»:

մէջ նոցա, շնորհելով զհանգիստ և զառատութիւն պողաբերութիւն<sup>131</sup> երկրի, որպէս տեսանէիր բարձր զձիթենին լիսպտուղ և վարասաւոր:

Եւ ոսոք չորք ձիթենւոյն որ ի խոնարհ կողմ երկրի ձգտէին երեւելով<sup>132</sup>, երեք ոսոք հասարակատեսք չափով, և են<sup>133</sup> առաւել միաթիւք պողովք, և չորրորդն ի նոսա զոր կիսաչափ ըստ հաւասարութեան<sup>134</sup> երկնց և պահասաւոր ըստ պողաբերութեան տեսեր, յորոց չորեցունցն պտուղք վտիաք և րաւանաւար էին, և բերք պակաս<sup>135</sup> քան զայլ ատոգատեսիլ պտուղ ձիթենւոյն: Արդ ամփոփեա զունկնդրութիւն մտաց քոց, լուր և պատմեցից<sup>136</sup> քեզ զոր ինչ սահմանեաց բարձրեալն, յայտնէտէ՛ մինչեւ ի վախճան աշխարհի. երեքասան երևակա<sup>137</sup> ամաց<sup>138</sup>, և կէս տասներեակք<sup>139</sup> համառօտեւ

131. Ա, Բ ծծ. Ա, Տփղ. տպւլ. «գառատաբերութիւն», Ալ. Սփ. «գառատաբեր պողաբերութիւն», Չմ. Բ, Գ տպւլ. «գառատաբար պողաբրթ»:

132. Ա, Բ ծծ. Չմ. Տփղ. տպւլ. «երեւելովն», Ալ. Սփ. «ձգտեալք՝ - ետլ, երեւելով»:

133. Ա, Բ ծծ. Ա, Բ, Գ տպւլ. «էին առաւել», Չմ. Ալ. Սփ. «անառաւել», Տփղ. «այն առաւել»:

134. Ա, Բ ծծ. Չմ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «հասարակութեան»:

135. Նոյնք՝ «պակտսք և անմանք»:

136. Նմ. «ատացից»:

137. Նմ. «երեք»:

138. Ալ. չ. «ամաց», Սփ. «ամօք»:

139. Ա, Բ ծծ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «տասներեակի»:

ցան<sup>140</sup> ի վերայ երկրի<sup>141</sup>, մինչեւ յերեւումն պղծոյն<sup>142</sup> յանապատի<sup>143</sup>, զոր Գանիէլ մարգարեիւն<sup>144</sup> ասաց Սուրբ Հոգին, և լինին սոքա<sup>145</sup> թուով ամբ 30, ըստ միազոյգ պըտղոցն, երեք<sup>146</sup> ոսոցն և կիսոյն: Եւ զի տեսեր զպտուղս ոսոցն թաւամա և ծնկեալս, և ոչ ինչ բնաւ նման այլ պողոցն, որ ի ձիթենւոյն էին, տես ճշմարտապէս<sup>147</sup> և ծանիր, զի բարձեալ է սէր և արգարութիւն յամենայն մարդոց, որք ստութեամբ և ոչ ստուգութեամբ կարծեցուցանեն զանձինս սիրողս<sup>148</sup> և պատուելանապահս. և այն յայտնի գրեալ կայ և կընթեալ ի դպրութիւն ամենագիտին<sup>149</sup> որ ներէ

140. Ա, Բ ծծ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «համառօտեացի»:

141. Ա, Բ ծծ. Չմ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «ամենայն աշխարհի»:

142. Այսպէս կոչած է Փոտ գիզնաթիս՝ իր չաւառագողին Զ վճռով, և զինքը ներկայացուցած է զատպարտեալի մը անարգ պատկերով:

143. Նոյնք՝ «անապատի»:

144. Ա, Բ ծծ. Սփ. Ա տպւլ. «Ի Գանիէլ մարգարէէ», Ալ. «Գանլ. մարգարէ», Բ, Գ, Տփղ. տպւլ. «Գանիէլի մարգարէի»:

145. Նոյնք, կը յաւելուն՝ «յայտնապէս թվ»:

146. Նոյնք՝ «երեք»:

147. Բ, Գ, Տփղ. տպւլ. «ճշգրտապէս»:

148. Ա, Բ ծծ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «սիրունս»:

149. Ա, Բ ծծ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. կը յաւելուն՝ «Աստուծոյ»:

Տեսիլ Ս. Մահակայ Պարթևի

երկայնամուտութեամբ և հասուցանել անաչառու-  
թեամբ<sup>150</sup>։

Եւ ընդ աշէկէ բեմբին որ ցուցաւ քեզ ա-  
թոռ չորեքիւսի ծովագոյն սառնակերպ, նըս-  
տէլուսն<sup>151</sup> քահանայական գահոյից<sup>152</sup> և թա-  
գաւորութեան ցուցանի՛ զոր արգարեւ բանն  
Աստուած հաստատէ։ Եւ<sup>153</sup> ի վերայ սեղանոյն  
սկտեղն արծաթի, քանզի իբրեւ զարծաթ ըն-  
տիր<sup>154</sup> և լուսափայլ, յամենայն ազգ ընդու-  
նողաց սփռեալ տարածեցաւ բանն, զոր<sup>155</sup> և  
սաղմոսերգուն վարդապետէ Սուրբ Հոգւոյն<sup>156</sup>  
յասեւն, թէ՛ բանք Տեառն սուրբ եւ իբրեւ  
զարծաթ ընտրեալ և փորձեալ յերկրէ . (և  
զասեւն յերկրէ) գիտացեն թէ զերեւուսն Ղըր-  
գոյն Աստուծոյ<sup>157</sup> ի սուրբ կուսն՝ յայտ առնէ  
մարգարէն։ Եւ զի երեւեցաւ քեզ ծովագոյն  
սառնանման տեսիլ աթոռոյն, նշանակեալ ցու-  
ցանէր զծփուսն<sup>158</sup> ալեկոծութեան աշխարհիս

150. Ալ. «անչափ առատութեամբ»։

151. Ա, Բ ծծ. Ա. տպ. «գնտեւն բն. և թղր.», Ալ.  
Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպպ. «նստուսն գահու բն...»։

152. Ա, Բ ծծ. չ. «գահոյից», ջմ. «գահու»։

153. Ա, Բ, ծծ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպպ.  
«ժ.Գ. Յորոյ վերայ կայր սկտեղն արծաթի»։

154. Ա, Բ ծծ. ջմ. Ալ. Ա, Բ, Գ, Տփղ. տպպ. կը  
յաւելում «և փորձ», Սփ. «փորձեալ»։

155. ջմ. չումնի՛ «Ձոր և սաղմոս - մարգարէն» մա-  
յնադասութիւնը։

156. Ա, Բ ծծ. Ա. տպ. «ի Ս. Հոգւոյն»։

157. Բոլոր ծծ. և տպպ. կը յաւելում՝ «մարմնով»։

158. Ալ. «փղծուսն»։

Հայոց։ Քանզի թխագոյն թանձր կտաւոյն ծած-  
կուսն, զորինակ բերէ թանձրամած սգոյն որ  
ունեւոց է զաշխարհս ամենայն. վասն զի տե-  
սիլք ի վախճան է։ Եւ նափորան բեհեղեայ  
զոր տեսանէիր ծաւեալ և եգեալ ի վերայ սկտե-  
ղըն<sup>159</sup>, և գունդն ոսկի որ կայր մկրձ աւ<sup>160</sup>  
նափորանն, նշանակէ մին զքահանայութիւն, և  
միւսն զթագաւորութիւն։ Եւ զի ոչ ոք էր ար-  
կեալ զիւրեաւ զնափորանն, և ոչ ոք այն էր որ  
զգունդն ունէր ի ձեռնն, լուր ստուգապէս և  
ի միտ աւ<sup>161</sup>. զի լուեւոց է մերձ ընդ մերձ  
թագաւորութիւն յազգէգ Արշակունեաց, և  
քահանայութիւն ի ցեղէ սրբոյն<sup>162</sup> Գրեգորի։

Եւ մագաղաթն հասուածեւ, որ ցուցաւ քեզ  
գրեալ յիսկզբանն կարգս ինչ ոսկեգիր<sup>163</sup> գը-  
րով, զձեռնագրութիւն արանց սրբոց եցոյց քեզ  
չնորձ Հոգւոյն Սրբոյ, որք ի գաւախի ցաւ-  
կալի սրբոյն<sup>164</sup> Գրեգորի յաջորդէն<sup>165</sup> զաթոռ

159. Ա, Բ ծծ. Ա. տպ. «սկտեղն»։

160. Ա ծ. Ա. տպ. «ի վերայ», Բ ծ. Գ. տպ. «մերձ  
նափորանն»։

161. Ա, Բ ծծ. Ա, Բ, Գ, Տփղ. տպպ. չումնիմ «և  
ի միտ աւ»։

162. Բոլոր ծծ. և տպպ. օր. «Արժանաւոր քա-  
հանայապետն Գրեգորի»։

163. Նոյնը՝ «ոսկեգէն»։

164. Ա, Բ ծծ. ջմ. Ա, Բ, Գ, Տփղ. տպպ. «երա-  
նելոյն Գրեգ.», Ալ. Սփ. «Յանկաւոյն Գրեգ.»։

165. Ա, Բ ծծ. Ա, Տփղ. տպպ. «Յաջորդեցեն (ջմ.)  
- ցին - արժանապէս զաթոռ քահանայապետութեան»,  
Ալ. Սփ. «Յաջորդ. արժանաւորապէս»։

քահանայութեան, նոքա են արք ընտիրք գը-  
րեալք ոսկեաեսիլ գրով ի դպրութիւն կենաց:  
Եւ զի երեւէին<sup>166</sup> ի միջոյ կողմանէ<sup>167</sup> մագա-  
ղաթին հեռի յոսկէկարգացն<sup>168</sup> կարգք ինչխան-  
գարեալք և ջնջադիրք, գիտա զի նստելոց են  
քահանայապետք ոմանք յարանց անարժա-  
նից<sup>169</sup>, յաթոռ սրբոյն Գրեգորի որ ոչ ըստ  
հրամանի սրբոց առաքելոցն, և ոչ ըստ կա-  
նոնի երկիցս երանեալ<sup>170</sup> ՅԺԼիցն<sup>171</sup> սուրբ ժո-  
ղովոյն լինին ձեռնադրեալք յերկնաւոր պաշ-  
տօնն<sup>172</sup>, այլ ըստ փառաց աշխարհի ձգտին  
յայն պատիւն<sup>173</sup> յանդգնութեամբք<sup>174</sup>, որք են

166. Ա, Բ ծծ. Ալ. Ա, Բ, Գ, Տիղ. տպւլ. «երեւ-  
ելացաւ»:

167. Ալ. «յաջակողման»:

168. Ա, Բ ծծ. Ալ. Ա, Բ, Գ, Տիղ. տպւլ. «յոս-  
կեղիր կարգացն»:

169. Ա, Բ ծծ. Ալ. Սիփ. Ա, Բ, Գ, Տիղ. տպւլ.  
Նուիմիմ «յարանց անարժանից»:

170. Ա, Բ ծծ. Ա տպ. չ. «երկիցս երանեալ». Սիփ.  
Ալ. Բ, Գ տպւլ. «պատուական»:

171. «Երեք հարիւր ութուստասնիցն». այս բացա-  
սրութեամբ հիները կ'իմանային Նիկիոյ Ա. Ս. Ժողովը,  
Սակայն Խղնատիոսի ընտրութիւնն՝ անոր ո՛չ մի կա-  
նոնին ղէմ է. (հմտ. Նիկիոյ Գ կան.), Հոս պէտք է  
հասկնալ Ս. Խղնատիոսի ղէմ Փոսի 861 թուին զու-  
մարած ժողովոց որ նոյնպէս 318 եպիսկոպոսներէ բաղ-  
կացած էր. տ. Mansi, հտր. ԺԵ, Է-Պամ. Տիեզերա-  
կան Ժողովոց՝ Գաթրճեան, էջ 535.

172. Ա, Բ ծծ. Ա, Տիղ. տպւլ. «պատինն»:

173. Ա, Բ ծծ. Ա տպ. չ. «յայն պատինն». Սիփ.  
«ձգտէր ի պաշտօնն»:

174. «Յանդգնութեամբք, որք են Ա.Բ.Ն.Ա.Ս.Ե.Բ.Գ». Փո-

արծաթասէրք<sup>175</sup>: Եւ վասն զի խոտան<sup>176</sup> է քա-  
հանայութիւն և ոչ ըստ հաճոյից բարձրելոյն՝  
ջնջեալ են նոքա ի դպրութենէ երկնից բարու-  
թեանց տալով դատաստան<sup>177</sup> գեհեհին այրմամբն՝  
զանձանց ժողովրդոցն կորստեան: Եւ այլ կարգ-  
մի և կէս կարգի որ երեւեցաւ քեզ գրեալ ըս-  
քանչեղապէս ոսկեղիր գրով ի ստորին<sup>178</sup> մա-  
գաղաթին, ըստ<sup>179</sup> առաջին յօրինեալ կարգացն  
գրելոց յիսկղբանն մագաղաթին, ծանիր հա-  
ւաստեալ, զի մերձ յերեւուսն պղծոյն<sup>180</sup> ա-  
նապատի<sup>181</sup> դարձեալ յանէ թագաւոր յաղգէն  
Արշակունեաց, և նորոգի աթոռ հայրապետու-

այ ժողովակին Գ. վճոն մէջ, Խղնատիոս նկարուած է  
վզն շղթայակապ պատկերով մը, և ըսին այս գրութիւնը.  
«Արծաթախրտրիւն Սիմոնի մոցի»: Չայն իբր անկարող  
և աղէտ՝ կը ծագրէր. տ. Mansi, ԺԶ, 5-7, Հոս ալ նոյն  
զգացումն է:

175. Ա, Բ ծծ. Չմ. Ալ. Սիփ. Ա, Բ, Գ, Տիղ. տպւլ.  
կը յաւելուն «Առաւել քան արծաթասէրք»:

176. Չմ. ումի «օտար»:

177. Ա տպ. «զատաստանաւ»:

178. Ա, Բ ծծ. Չմ. Ալ. Ա, Բ, Գ, Տիղ. տպւլ.  
ումիմ «եզեր», Սիփ. «եզր»:

179. Բացի Սիփ.էն՝ ո՛չ միմ ումի «ըստ առաջին...  
մագաղաթին» մախտղանութիւնը:

180. Չմ. Ալ. Սիփ. «Անապատին պղծութեան»:

181. Վերը (ծնթ. 142) տեսածնիս է՝ զոր հոս կը  
կրկնէ: Ասկէ գատ կոչած է Փոստ զիղնատիոս «Սա-  
տանայ», «Սիկիբե մեղաց» կամ «Պատուախաճանցոչ-  
րիւն», և «Նեռն», Ա, Բ, և Է պատկերներով: Ամենքն  
ալ իրարու համագոր նոյն նախատական իմաստն ունին:

Թեան ի շառաւիղէ սրբոյն Գրեգորի. վասն զի ոչ էին արհամարհեալք և ընկեցեալ յերկիր ի կոխումն, այլ յայտնական<sup>182</sup> երեւմամբ կայր գունդն, և ծալեալ սատուականութեամբ ցուցաւ նախորան, որ եւս առաւել հաւասարապէս կցոյց<sup>183</sup> քեզ, և ծանոյց վերին ազդեցութիւն սքանչելատեսիլ<sup>184</sup> ոսկեգիր կարգաւն և կարգահիսաւն, որ ի ժամանակի գոռոզացեալ թըշնամոյն արդարութեան, նստցի քահանայապետ արդար ի մշմարիտ վիճակի<sup>185</sup> ցեղի սրբոյն Գրեգորի. և քահանայացեալ առաջինն՝ կատարէ զաւուրս<sup>186</sup> իւր կրեալ ճգնութիւնս բազումս ի սուտ առաքելոց իշխանին կորստեան, և վախճանի խաղաղական մահութեամբ<sup>187</sup> և ոչ սրով. և միւս զաւակ նորին յաջորդէ զաթոռ քահանայապետութեան, և բազում և ազգի ազգի համբերեալ քերանաց և գանից և սովոյ<sup>188</sup> և նեղութեան ժամանակս բազումս, յանօրէն իշ-

182. Ա, Բ ձձ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «յայտահան»։ Ալ. Սփ. «Յայտ ահան»։

183. Ա, Բ ձձ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «Յուցաբեզ»։

184. Ձմ. Ալ. Սփ. «սքանչելատեսիլ»։

185. Ա, Բ ձձ. Ա, Տփղ. տպւլ. չ. «ի ճշմր. վիճակ»։

186. Ա, Բ ձձ. Ա տպ. «զկեանս իւր»։

187. Ա, Բ ձձ. Ձմ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «հանգստեամբ - իւ»։

188. Ա, Բ ձձ. Ձմ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. կը յաւելուն՝ «հալածանաց և դառն»։

խանին դահճաց՝ սրով ընդունի<sup>189</sup> զվախճան մարտիրոսութեան։ Եւ այն զի ցուցաւ քեզ ի կարգին մասն մի ի գրեւոցն կարմրադեղով, ստուգեալ հաւատարմութեամբ դաւանեաց զհատարումն մարտիրոսութեամբ՝ որ դիպելոց էր սրբոց։

Եւ որ երեւեցաւ քեզ բազմութիւն տղայոցն, շուրջ կալով ի վերայ արծաթի<sup>190</sup> սկտեղն<sup>191</sup>, զուարճացիր<sup>192</sup> ուրախութեամբ<sup>193</sup>. զի յարգանդէ զաւակիդ որ տուաւ քեզ ի բարձր լոյն<sup>194</sup> էլցեն բազում շառաւիղք՝ արք ընտիրք զօրութեամբ։ Ընդ որ միաբանեալ և այլ բազմութիւնք լաւ արանց՝ յազգէ նախարարացդ Հայոց, որք զօրացեալ սուրբ բանին Աստուծոյ, և զյարուցմունս թաքաւորաց և զսպառնալիս իշխանաց առ ոչինչ համարեալ՝ արհամարհեցեն. միացուցեալ<sup>195</sup> զանձինս ընդ յոյս բազմալի երկնաւոր կոչմանն, չհայեւով ի մեծութիւնս սնտոխ, և ոչ ի փառս առժամա-

189. Երոյմք՝ «ընկալցի զվճիս»։ Ալ. Սփ. «ընկաւեալ»։

190. Ձմ. Ալ. Սփ. Բ տպ. «արծաթատեսիլ»։

191. Ա ձ. Ա տպ. «սկտեղն»։ Բ ձ. «սկտեղին»։

192. Բ, Գ տպւլ. «զուարթատեսիլ»։ Ա, Տփղ. տպւլ. «զուարթացիւր»։

193. Ձմ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. կը յաւելուն «ցնծալից ուրախ»։

194. Ա, Բ ձձ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպւլ. «յարարէն»։

195. Ա, Բ ձձ. Ա տպ. «միացուցանեն»։

նակեայ<sup>196</sup>, ընդ որոյ վաճառեալ ոմանց ըզ-  
փառս անեղծին Աստուծոյ՝ ընդ սնտախի և ա-  
պականացու կենաց աշխարհին՝ ուրացողք լի-  
նին. վասն զի մօտ է առ դուրս վաճառ թու-  
լացելոցն ի կորուստ, և հասեալ կայ հուսոյ օգ-  
նութիւն զօրացելոցն ի փրկութիւն: Յորս<sup>197</sup> և  
դու հայեցեալ շինորի<sup>198</sup> ակամբ՝ տեսեր շուրջ  
զաստուածային սեղանովն<sup>199</sup> պարելով զտղայսն,  
չնայելով բնաւ ի սայթաքմունս սնտախի հեթա-  
նոսական պաշտամանցն. յորոց ոմանք ի կասա-  
րելութեան հասակ<sup>200</sup> մարտիրոսական պատկին  
լինին արժանաւորք<sup>201</sup>, ոչ միայն արք՝ այլ և  
կանայք, որք թէպէս և ոչ սրով՝ այլ ի շնոր-  
հաց սուրբ Հոգւոյն զօրացեալք՝ բազում բա-  
րեգործութիւնս<sup>202</sup> արարեալ՝ կատարին: Որպէս  
երեւինն քեզ լուսացայթ<sup>203</sup> նշոյլս արձակեալք

196. Ա, Բ ծծ. Զմ. Ալ. Ա. տպ. «սոժամայն»,

Սփ. «Ասոժամայն»:

197. Ա, Բ ծծ. Ա. տպ. «Յորում»:

198. Ա, Բ ծծ. Ն. «չնորհի ակամբ»:

199. Ալ. «բանին». Սփ. «բեմին»:

200. Ա, Բ ծծ. Ալ. Սփ. «հասեալք»:

201. Ա, Բ ծծ. Ա. տպ. կը յաւելուի «և այլ ա-

րանց բազմաց. ոչ միայն», Սփ. «և այլք յարանց»:

202. Ա, Բ ծծ. Զմ. Ալ. Ա. տպ. «բազում բարե-  
գործութեամբք կատարին»:

203. Ա, Բ ծծ. Ա. տպ. «Լուսափայլ նշ. արձկ. ի  
մանկտոյն»:

ի մանկանցն. յոմանց կարմրագոյն<sup>204</sup>, և յու-  
մանց երփն երփն\*. զի զկատարելոց<sup>205</sup> արանց  
գուշակէր զնահատակութիւն: Եւ զայլոց նոյն-  
պէս<sup>206</sup> ծանուցանէր զճառագայթից նշողումն-  
որպէս զբազմափայլագոյն<sup>207</sup> լուսաւորութեան  
առաքինի մարդոյ. վասն զի բազում և անթիւ-  
էն ճգնութիւնք և վաստակք արանց արդարոց:  
Եւ զի շարժեցաւ սաստիկ դպրգամմբ աթոռն  
զոր տեսեր, և որ երբեմն տղայքն քեզ երե-  
ւէին՝ յաճումն կատարելութեան բովանդա-  
կեալ, յերկրէ յերկինս րառցեալ<sup>208</sup> համբար-  
ձան ամենեւին<sup>209</sup>, զերկրային կենցաղս արինս-  
մարմնալք, եւ ի յերկինս զլինեղցն նոցա  
հրեշտականման փոփոխումն եցոյց<sup>210</sup> ճառտա-

204. Ա, Բ ծծ. Ալ. կը յաւելուի՝ «փայլամմբ  
երփն երփն ներկոյն» - Ալ. - «երգոյն». Զմ. «երփնէր  
գոյնն»:

\* Մեր հրատարակած օրինակը «երբն երբն» կը  
գրէ: Սրբագրեցիմք ըստ միւս օրինակաց:

205. Ա, Բ ծծ. Սփ. «զկատարելութիւն և զնահա-  
տակութիւն», Բ ծ. չիք «զկատարելութիւն»:

206. Ա, Բ ծծ. Ալ. Սփ. Ա. տպ. «պէս պէս ճառա-  
գայթիւք ծանուցանէր զշողումնն»:

207. Ա, Բ ծծ. Ալ. Սփ. Ա. տպ. «զբազմափայլ  
գոյնս»:

208. Ա, Բ ծծ. Ն. «թրուցեալ»:

209. Ա, Բ ծծ. Ալ. Սփ. Ա, Բ, Գ, Տփղ. տպպ.  
«համբարնային (Բ տպ. համբարձանն)... բովանդա-  
կապէս քեզ զերկրիս արդարոցն»:

210. Ա, Բ ծծ. կը յաւելուի՝ «քեզ»:

տունը<sup>211</sup> բարեաց պարգեւատուն: Քանզի իբրեւ զտղայս կեցին յաշխարհիս արգարքն անմեղու թեամբ, չգարձուցեալք և ոչ ուրեք զհայեցուածս մտաց իւրեանց ի զբաղմունն նանրու թեան, այլ ուշաբերեալք<sup>212</sup> ի հրաւիրումն երկնաւոր ուրախութեան եւեր հայեցան<sup>213</sup>: Քանզի բազում և խիստ<sup>214</sup> դղրդմունք յայմհետէ լինելոց են յաշխարհի: Յարուցմունք թագաւորաց ի վերայ միմեանց, սովք և սասանութիւնք և բազում նեղութիւնք<sup>215</sup>, որ զգալուստ մտաւ շոյ<sup>216</sup> որդւոյն կորստեան<sup>217</sup> նշանակեն. որ եւ կեալ նստցի ըստ գրեցելունն ի տեղոջն սըրբութեան՝ ցուցանելով զինքն Աստուած<sup>218</sup> որ հաշի և մաշի ի վերնոյն<sup>219</sup> զօրութեան, զոր Տէր Յիսուս սասակեացէ հոգեով բերանոյ իւ-

211. Ա, Բ ձձ. Ալ. չ. «Հաստատուն»:

212. Ալ. Սիլի. «ուշ եղեալք»:

213. Ա, Բ ձձ. Ալ. «եւեթ հային»:

214. Ա, Բ ձձ. Ա. տպ. կը յաւելուին՝ «թագաւորոք»:

215. Ալ. Սիլի. «ընկղմելութիւնք»:

216. Ա ձ. չ. «մտաւոր»:

217. Փոտայ չարաժողովին վճուոց զբրին մէջ՝ այդ բաներուն ըով, գրուած է եղեր Գ պատկերը, որ զիդնատիս հայրապետական աթոռն վար ինկողի զիբրով կը ներկայացնէր:

218. Առաքեալը (Բ Թեոզ. 4) այս խօսքը հեռին համար ըսած է, սակայն Փոտ՝ յիշեալ զբրին մէջ զայն իգնատիոսի վրայ մեկնած է, ըովն ալ զրած է Ե պատկերով՝ սուրբը վզէն շղթայակապ:

219. Ա, Բ ձձ. Ա. տպ. «ի վերին»:

րոյ: Եւ յայնժամ կատարեալ վարուք<sup>220</sup> թուիցեն արգարք ի յաւիտեանական յարկան, և այնպէս յամենայն ժամ ընդ Տեառն լինիցին: Եւ ապա յայնապէս կատարի առ նոսա բան տերունական բարբառոյն<sup>221</sup>, որ սաէ. Ուր ենն եմ՝ անդ և պաշտօնեսյն իմ եղիցի: Եւ դու<sup>222</sup>, սաէ<sup>223</sup>, կնքեա զտեսիլդ որ ցուցաւ քեզ թուով<sup>224</sup> յայնութիւն ի բարձանց. քանզի ոչ վրիպեսցի յայտ<sup>225</sup> բան մի՝ մինչեւ ամենայն կատարեսցի<sup>226</sup>:

Եւ ես իբրեւ ի քնոյ զարթուցեալ ի տեսլենէն զոր եցոյց ինձ բարձրեալն՝ որպէս թի յայտնի<sup>227</sup> արթնութեամբ: Եւ իմ զարթոյցեալ մեծապէս վառաւորեցի<sup>228</sup> զԱստուած, որ արժանի արար զիս զանարժանս այսպիսի ահաւոր տեսլեան: Եւ ընեալ դագարեցի յայտնել զայս մարդոյ<sup>229</sup> մինչեւ ցայսօր: Եւ այժմ<sup>230</sup> պատմեցի ձեզ ոչ միայն առ նեղեալ սրտիս, այլ և

220. Ա, Բ ձձ. Ա. տպ. կը գրին «առաքինութեամբ»:

221. Ա, Բ ձձ. Ա. տպ. «բան Տեառն որ սաէ Թէ»:

222. Սիլի. չ. «դու»:

223. Ա, Բ ձձ. Ալ. չումիմ՝ «սաէ»:

224. Ա ձ. չ. «թուով»:

225. Ա, Բ ձձ. Ալ. Սիլի. «այտն»:

226. զմ. հոս կը վերջացնէ տեսիլքը:

227. Նոյնը՝ «որպէս արթնութեամբ յայնապէս»:

228. Նոյնը՝ կը յաւելուին «զմարդասէրն»:

229. Ա, Բ ձ. ունիմ՝ «ուժեք»:

230. Նոյնը՝ «և արդ»:

Թաբուցանէլ երկեայ<sup>231</sup>, զի մի՛ իբրեւ<sup>232</sup> զըլա-  
ցող պատուհասեալ դատեցայց ի ցուցողէ յայտու-  
նութեանս այսորիկ<sup>233</sup>, որ և գրով ինձ զաւանդս  
զայս հրամայեաց թողուլ յաշխարհի:

Եւ զայս ամենայն խօսս լուեալ բազմութեան  
աւագանոյն Հայոց տանուտէրացն եւ սեպու-  
հացն, և միահամուռ ժողովրդոցն բազմութեան  
ի սուրբ հայրապետէն Իսահակայ, յարտասուս  
հարեալ՝ զարհուրեցան<sup>234</sup>: Եւ այսուհետեւ ոչ  
ոք իշխէր յաղաքս այնպիսի բանից անէլ<sup>235</sup> ինչ  
ընդ սրբոյն, և կամ Ճառեւ:

Կատարեցաւ<sup>236</sup> տեսիլ սրբոյն Իսահակայ՝  
գլուխ ի՛ր եւ մեկնութիւն՝ ի՛ր: Բայց այլ  
խօսքն մեկնութիւն ոչ ունին, որ են բանք  
հրեշտակի Աստուծոյ, և պատասխանէք սրբոյն  
Իսահակայ: Եւ են յայտնէք և առանց մեկ-  
նութեան, քանզի պարզաբանք են. և որ պար-  
զաբանքն են՝ մեկնութիւն մի ինչգրեր: Արդ  
եթէ կամիս զտեսիլդ և զմեկնութիւնդ ընդ մի-  
մեանս հաւատարեւ՝ ամենայն բանի զմեկնութիւն  
գտանէլ համագրովդ՝ սկիզբն ի տեսլենէդ արա,

231. Նոյնք՝ և Ալ. Սիւ. «Երկուցեալ»:

232. Ա. ծ. «զի մի՛ կրբեք»:

233. Ա. Բ. ծ. չ. «այսորիկ»:

234. Ալ. օրինակը հոս կը վերջացնէ տեսիլքը:

235. Ա. Բ. ծ. ծ. «խօսիլ ընդ նմա», Սիւ. «Յիշատակ  
նորս օրհնութեամբ, և աղօթք նորս ի վերայ մեր ա-  
մենեցուն՝ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:

236. Ա. Բ. ծ. ծ. և բոլոր տպագր. հումիւն այդ մա-  
սը և յաջորդը:

և այբիւն ի մեկնութեան՝ զայբն գտանես եւ  
զնոյն նշան, և գտանես ամենայն բանի առըն-  
թեր զմեկնութիւն: - ԿԱՏԱՐՈՒՄՆ<sup>237</sup> ՍՐԲՈՅՆ ԻՍԱ-  
ՀԱԿԱՅ ՀԱՅՐԱՊԵՏՈՒՆ:

237. Ա. Բ. ծ. ծ. «Մահն Սահակայ և Մերոպայ»:  
հ. Կարապետ վրդ. Եսայեանի օրինակը իր բանդ-  
դատութիւնները կը սկսի ֆարպեցույթ ժգ գլու-  
խէն, այսինքն՝ Ա տպ. էջ 35, տող 7 «Եւ յիս  
մամուսն Յագի.» մինչև Ա գրուագին վերջը:  
Մնացած քանի մը թղթի տարբերակները՝ զորս  
Տեսլեան սկիզբը և վերջը նշանակած է, կը վի-  
րապահեն Ղգ. ֆրպ. հրատարակութեան:



«Ազգային գրադարան»



NL0173044

